

«ՖԵԹԵՐ» ՏՈՆԻՆ ԱՌԻԹՈՎ ԶՐԻՍՏՈՆԵԱՅ ՀՈԳԵՒՐ ԴԵՏԵՐԸ ԸՆՈՐՀԱԻՐԱԿԱՆ ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ ՏՈՒՆ ՀԱԼԷՂԻ ԿՈՒՍԱԿՅԱՂԵՏԻՆ ԵՒ ԵԱԶՆԵՎՈՒԹԵՏԻՆ



ապա նաեւ Զալէպի Նահանգապետ Զուլէյն Տիպալին:

Երկուշաբթի, 2 Մայիս 2022-ի առաւօտուն, Բերիոյ Զայոց Թեմի Բարեշան Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Չօպուեան, Զալէպի քրիստոնէայ հոգեւոր պետերուն հետ, իսլամական «Ֆէթըր» տօնին առիթով շնորհաւորական այցելութիւն տուաւ Զալէպի կուսակցապետ Ահմատ Մանսուրին,

Շաբ.՝ էջ 3 >

ԲԵՐԻՈՅ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՍՏՆՈՐԴԸ ԻՖԹԱՐԻ ՀՐԱԻՐԵՅ ՀԱԼԷՂԻ ԼՐԱՏՈՒԱՄԻՋՈՅՆԵՐՈՒ ՆԵՐԿԱՅԱՅՈՒՅԻՉՆԵՐԸ

Իսլամական «Ռամատան» օրինեալ ամսուան առիթով, Զինգշաբթի, 28 Ապրիլ 2022-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Բերիոյ Զայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տեր Մասիս Սրբ. Եպս. Չօպուեան Զալէպի բոլոր լրատուամիջոցները



րու ներկայացուցիչները հրաւիրեց «Իֆթարի», «Նիւ Սպիտակ» ճաշարանէն ներս, առ ի գնահատանք անոնց տարած հսկայ աշխատանքին, յատկապէս սուրիական պատերազմի օրերուն:

Շաբ.՝ էջ 3 >

ՀԱՍՏՈՆԱԿԱՅԻՆ ԲԱԶՄԱՀԱՉԱՐԱՆՈՅ ՀԱՆՐԱՀԱՄԸ՝ ՖՐԱՆՍԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԻՆ ՄԵՉ

1 Մայիսին Ֆրանսայի հրապարակին վրայ սկիզբ առաւ իշխանութիւններու հեռացման, Զայաստանի եւ Արցախի Զանրապետութիւնները հայկական պահելու պահանջով «Դիմադրութեան» շարժումի համագային հանրահաւաքը:



Զանրահաւաքին միացած էին Զայաստանի խորհրդանշական 4 կողմերէն՝ Իջեւանէն, Տիգրանաշէնէն, Սարդարապատէն ու Ապարանէն եկող քայլերթներու մասնակիցներ, ԶԶ բոլոր մարզերէն բազմահազար քաղաքացիներ, խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժեր, տարբեր նախաձեռնութիւններ, կազմակերպութիւններ: Զան-

Շաբ.՝ էջ 3 >

ՄԵԾ ԸՈՒՔՈՎ ՅԻՇԱՏԱԿՈՒԵՅԱԼ ՀԱՍՏՈՆԱԿԱՅԻՆ ՀԱԼԷՂԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՐՏԱԹԵԱՅ ՅՈՐԵԼԵԱՆԸ

Ցեղասպանութենէն ճողոպրած եւ Սփիւռքի մէջ հանգրուանած հայը իր առաջնային հարցերէն մէկը համարեց հայապահպանումը: Երբ մարդը հողին վրայ չէ, կը կառչի լեզուին: Լեզուն է այն հիմնական ազդակը, որ օտար ափերու մէջ մարդը կը կապէ իր արմատներուն:



Զամազգայինը, իր կողման հաւատարիմ, կարեւորելով հայ լեզուի մշակին դերը, քսանհինգ տարի առաջ հիմը դրաւ Զամազգայինի Զալէպի Զայագիտական Զիմնարկին:

Վեհան Դարսումեան
Շաբ.՝ էջ 6 >

«ՀԱՅ ԴԱՏՆ ՈՒ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ» ԽՈՐԱԳԻՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

Կազմակերպութեամբ Սուրիոյ Զայ Դատի Յանձնախումբին, Ուրբաթ, 29 Ապրիլին տեղի ունեցաւ «Զայ Դատն ու Զայ Երիտասարդը» խորագիրով խորհրդաժողովը, որուն իրենց մասնակցութիւնը բերին հալէպահայ 15 միութիւններ եւ կազմակերպութիւններ:

Բացման խօսքով յանձնախումբի ատենապետ Ծերուն Գահուեճեան նախ ողջունեց մասնակիցները, ապա մեքեքեք երիկակի հետեւեալ խօսքը. «Արդարութիւնը մէկ ձեռքով բռնած է կշիռը, միւսով՝ սուր: Կշիռքով



կը կշռէ իրաւունքը, սուրով կը պաշտպանէ եւ կը հաստատէ զայն: Սուրը առանց կշիռքի մերկ բռնութիւն է, իսկ կշիռքը առանց սուրի՝ իրաւունքի անզօրութիւն»:

Ապա ան անդրադառնալով Զայոց Ցեղասպանութեան ըսաւ, որ 1915-ին Թուրքիոյ գործած մեծագոյն ոճիրը հայ ազգին հայրենահանումն էր, ինչ որ արեւմտահայ ժողովուրդը դարձուց անարմատ, գաղթական՝ մեռնելու եւ հուսկ ծուլուելու դատապարտուած: Զետեւաբար ան շեշտեց, որ հերթական Ապրիլ 24-ը առիթ պէտք է ըլլայ ոչ թէ միայն ոգեկոչելու նահատակներուն յիշատակը, այլեւ մասնաւորաբար յիշելու Զայրենահանման պատմական չարիքը: Այսօր, եթէ մենք մոռնանք մեզ մէ յափշտակուած հայրենիքը, ուրիշներ ալ կը մոռնան, իսկ Արեւմտահայաստանը՝ մեր պատմական հայ-

Թղթակից
Շաբ.՝ էջ 12 >

Խմբագրական

ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՍՂԱՃԸ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ

Վերջին ամիսներին, յատկապես Սուրիոյ «Ֆրոնթը» տոնին առիթով, սղաճը անտրամաբանական չափանիշներու հասաւ: Յատկապես սննդեղէնի գիներու կտրուկ բարձրացումը դժուարացուց սահմանափակ եկամուտ ունեցող ընտանիքներուն սնունդ ապահովելու կարիքը, գիրենք մատնելով անել կացութեան:

Յստակ է մէկ բան, որ վաճառականներ կը չարաշահեն երկրին կացութիւնը, վառելանիւթի ապահովման, նահանգէ նահանգ փոխադրութեան դժուարութիւնները՝ իրենց շահը ամէն գնով կրկնապատկելու խեղճ ժողովուրդին հաշուոյն, շրջանցելով պետական կողմերու շուկաներու եւ գիներու վերահսկումի յայտարարութիւններն ու խոստումները:

Շուկաներ շրջողը ականատես կը դառնայ սահմանափակ եկամուտներ ունեցող քաղաքացիներու գնողունակութիւնը գերազանցող, անտրամաբանականօրէն բարձրացող ու յաճախ տատանող անկայուն գիներուն:

Սպառողներու իրաւունքներու պաշտպանութեան միութեան ղեկավարին իսկ հաստատումով գիներու բարձրացումը ենթակայ կը մնայ ապրանք վաճառողներու քմահաճոյքին եւ շահերուն, աւելի քան առարկայական ծախսերուն:

Գիներ բարձրացնողները կը շրջանցեն կառավարութեան որոշումներն ու վերահսկողութեան մեքանիզմը: Յատկապես այս շաբթուան ընթացքին տեղական արտադրութիւններուն գիները գերազանցած են ներածուող ապրանքներունը:

Տնտեսագետներ լուծումը կը գտնեն քանի մը քայլերու մէջ. նախ վաճառականներուն ներածումի յաւելեալ ազատութիւն տալով, որովհետեւ ներածուող որոշ ապրանքատեսակներու ծախսը տեղական արտադրութեան աւելի նուազ է, ապա պետական վաճառատուներու մէջ սննդամթերքի վաճառքի կըրկնապատկումով՝ սեւ շուկայի մէջ ապրանքներու պահանջը տկարացնելու եւ յատկապես սննդամթերքը յարմար գիներով տրամադրելու բնակչութեան:

Սուրիան հարուստ է իր գիւղատնտեսութեամբ, բերքի առատութեամբ, ուստի տրամաբանական չէ ժողովուրդի սնունդամթերքի նուազագոյն պահանջին ապահովումը այսքան դժուարացնել:

Թէեւ վաճառականներ կը պատճառաբանեն, թէ տեղական արտադրութիւնները սպառողին հասցնելը շատ ծախսալից դարձած է վառելանիւթի, էլեկտրականութեան տագնապին բերումով, սակայն ներկայ սղաճը յստակ չարաշահման արդիւնք է, որովհետեւ կապուած է տոնական օրերուն ժողովուրդին պահանջին աճին հետ:

Բնականաբար օրեր ետք, երբ պահանջը համեմատաբար նուազի, վաճառականներ ապրանքներու, յատկապես սնունդամթերքի գիները պիտի նուազեցնեն, որովհետեւ առիթը օգտագործած ու բաւարար շահ ապահոված պիտի ըլլան արդէն:

Այս թոհուրոհին վերջ ղնելու համար հարկ է, որ շուկաները հսկող պետական մարմինները, շրջող պարեկները աւելի ազդեցիկ ներկայութիւն դառնան, կանխելու համար ապրանքներու խելայեղ սղաճը եւ մեղմացնելու ժողովուրդին տագնապալի վիճակը:

«Գ.»

-Երկուշաբթի, 2 Մայիս 2022-ին, ՍԱՆԱ հաղորդեց, որ Սուրիոյ նախագահ Պաշար ալ-Ասատ «Ֆրոնթը» Տոնին առիթով շնորհաւորագիրներ ստացաւ արաբական եւ եւրոպական բարեկամ երկիրներու նախագահներէ, որոնք նախագահ Ասատին քաջամոլջութիւն եւ Սուրիոյ ժողովուրդին յարատեւ բարգաւաճում մաղթեցին:



Նախագահ Ասատ շնորհաւորագիրներ ստացաւ հետեւեալ երկիրներու նախագահներէ՝ Արաբական Միացեալ Էմիրութիւններու նախագահ Շէյխ Խալիֆա պըն Չայէտէն, Արաբական Միացեալ Էմիրութիւններու փոխնախագահ, վարչապետ, Տուպայի գահակալ Մուհամմետ պըն Ռաշէտ ալ-Մաքթումէն, Ապու Տապիի գահակալ՝ Մուհամմետ պըն Չայէտ ալ-Նահեանէն, Ալճերիոյ նախագահ Ապտուլ Մաճիտ Թապաւունէն, Պաղեստինի նախագահ Մահմուտ Ապպասէն, ինչպէս նաեւ Սուտանի, Տաճկիստանի, Իւրպէիստանի եւ Ֆիլիպինի նախագահներէն:

- Երեքշաբթի, 3 Մայիս 2022-ին, Սուրիոյ նախագահութեան պաշտօնական կայքէջը հաղորդեց, որ Սուրիոյ Առաջին Տիկին Ամա ալ-Ասատ «Ֆրոնթը» Տոնին առիթով այցելեց Դամասկոսի Արուարձանին մէջ գտնուող «Կեանքի Մեղեդի» պատասպարանը:



Առաջին Տիկինը նուէրներով ուրախացուց սաները եւ շնորհաւորեց պատասպարանի պատասխանատուներն ու օգնական մայրերը, որոնք ճիգ չեն խնայեր փոքրերուն եւ պատանիներուն ինամելու եւ անոնց կրիքները հոգալու համար:

-Շաբաթ, 30 Ապրիլ 2022-ին, Սուրիոյ նախագահ Պաշար ալ-Ասատ հրապարակեց 2022-ի «7» թուակիր օրէնսդրական հրամանագիրը, որուն համաձայն համաներում պիտի շնորհուի նախքան 30 Ապրիլ 2022-ը ահաբեկչական ոճիրներ գործած իւրաքանչիւր սուրիացիի, բացի անոնցմէ, որոնք մարդասպանութիւն գործած են, ըստ 2012-ի ահաբեկչութեան դէմ պայքարի «19» թուակիր օրէնքին:



Հինգշաբթի, 28 Ապրիլ 2022-ին, Սուրիոյ նախագահ Պաշար ալ-Ասատ հրապարակեց 2022-ի «115» թուակիր հրամանագիրը, որուն համաձայն գնդապետ Ալի Մահմուտ Ապպաս Սուրիոյ Պաշտպանութեան նախարար կը նշանակուի:

- Չորեքշաբթի, 27 Ապրիլ 2022-ին, գիշերուան ժամը 12:41-ին, Իսրայէլ օդային յարձակում գործեց Թապարիայի շրջանէն դէպի Դամասկոս: Սուրիական հակաօդային պաշտպանութեան համակարգերը դէմ դրին հրթիռներուն եւ վար առին անոնց մեծամասնութիւնը:



Յարձակումին հետեւանքով նահատակուեցան 4 զինուոր, արձանագրուեցան 3 վիրաւոր եւ նիւթական վնասներ:

-Սուրիական «Թելեքոմ» ընկերութիւնը յայտարարած է, որ իր բաժանորդները կրնան իրենց հեռաձայնային հաշիւները պաշտօնական աշխատանքային ժամերէն դուրս եւ տօնական օրերուն եւս փակել էլեկտրոնային վճարման միջոցներէն մէկուն ճամբով:



Սուրիական «Թելեքոմ»-ը դիմատետրի իր պաշտօնական էջին վրայ յայտնած է, որ վճարումը կը կատարուի էլեկտրոնային եղանակով՝ վճարման համակարգի հետ կապուած դրամատուներէն մէկուն դրամատուային հաշիւներուն միջոցով, որոնք են՝ Syrian Commercial Bank, Bemo Saudi-French Bank, Real Estate Bank, Al. Baraka Bank, Syria International Islam Bank:

Սակայն, Syriatel եւ MTN ընկերութիւններու բջջային հեռախօսները կապուած են վճարման իրենց համակարգին հետ «Syriatel Cash» եւ «Mobile Cash» ծառայութիւններու եւ նշեալ ընկերութիւններուն բոլոր նահանգներուն մէջ հաստատած վճարման կէտրոններուն միջոցով, հետեւեալ կապով. <https://tasdidsyria.com/distributors.aspx>

Լուրեր Հայաշխարհին

«ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆ» ՇԱՐԺՈՒՄԻՆ ԶԱՆՐԱԶՆԱԲԸ ԵՒ ԲԱՅՆԵՐԹԸ

2 Մայիսին, Ֆրանսայի հրապարակին վրայ տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժումի հանրահավաքը: Զակառակ չդադրող անձրեւին, Երեւանի մէջ առտուընէ սկսեալ խաղաղ անհնազանդութեան ցոյցեր իրականացուցած են, փակած են շարք մը փողոցներ: ԶՅԴ ԳՄ Ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեան յայտարարեց, որ առտուընէ իրականացած անհնազանդութեան ցոյցերուն ընթացքին պաշտօնական տուեալներով բերման ենթարկուած է 244 քաղաքացի, սակայն իրականութեան մէջ այդ թիւը ավելի է՝ մօտաւոր 300 հոգի:



Իշխան Սաղաթէլեան նաեւ յայտնեց, որ բերման ենթարկուած քաղաքացիները հիմնականօրէն՝ 99 տոկոսով, արդէն ազատ արձակուած են:

«ԴՅ արժանապատիւ քաղաքացիները, հակառակ բոլոր ճնշումներուն, եղանակային պայմաններուն ու շարք մը դժուարութիւններուն, պիտի եւ ամուր կանգնած են: Ինչպէս պայմանաւորուած ենք՝ պիտի երթանք միևնույն վերջ», յայտարարեց ան:

Սաղաթէլեանի խօսքին համաձայն, Նիկոլը Զայաստանի մէջ ունի մէկ յենարան՝ ոստիկանութիւնը: Ան ըսաւ, որ իրենց հարցը ոչ թէ ոստիկանութեան հետ է, այլ ոստիկանութեան որոշ աշխատակիցներուն, որոնք բացայայտօրէն բռնութիւն կը կիրարկեն քաղաքացիներուն նկատմամբ: Իշխան Սաղաթէլեան միջազգային հանրութեան՝ Զայաստանի մէջ հաւատարմագրուած դեսպանատուներուն, կոչ ուղղեց համարժէք արձագանգելու եւ առարկայական գնահատական տալու իրաւապահ համակարգի կողմէն խաղաղ ցուցարարներու նկատմամբ բռնութեան դէպքերուն:

Ֆրանսայի հրապարակին վրայ հաւաքուած քաղաքացիները «Պայքար», «Պայքար», «Պայքար» վանկարկումներով ուղղուեցան դէպի Մաշտոցի պողոտայ: Երթի մասնակիցները կը վանկարկէին «Առանց թուրքի Զայաստան», «Առանց Նիկոլ Զայաստան», «Միացում, պայքար, յաղթանակ»: Բայլերթի մասնակիցներուն քաղաքացիները կ'ողջունէին իրենց պատշգամներէն եւ լուսամուտներէն: Երթի ընթացքին կը հնչէին յաղթական պայքարին միանալու կոչեր, հայրենասիրական երգեր:

ՅԱԿՈՒԲ ՏԵՐ ԽԱՉԱՏՈՒԹԵԱՆ ԸՆԴՈՒՆԱԾ Է ԶՕՄ-Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՆՊԱՄՆԵՐԸ

1 Մայիսին, ԶՅԴ Բիւրոյի գրասենեակին մէջ տեղի ունեցած է հանդիպում ԶՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տեր Խաչատուրեանի եւ Զայ Օգտութեան Միութեան Կեդրոնական Վարչութեան անդամներուն միջեւ:

Հանդիպումին ընթացքին քննարկուած են ԶՕՄ-ի յառաջիկայ ծրագիրները՝ Զայաստանի եւ Արցախի մէջ, ինչպէս նաեւ բարեսիրական միութեան ներկայգ մակերակական աշխատանքները:

ԶՕՄ-ի Կեդրոնական Վարչութեան ատենապետուհի Նայիրի Տերտեր-



եան ու վարչութեան մնացեալ ընկերակիցները կարեւոր համարած են յատկապէս Արցախի մէջ նախատեսուած ընկերային ներդրումային ծրագիրները ու Արցախի քառօրեայ եւ 44-օրեայ պատերազմներու մասնակից եւ վիրաւոր մօտաւորապէս 250 արցախցի եւ հայաստանցի ուսանողներուն ընկերային աջակցութիւն տրամադրելու նախաձեռնութիւնները:

Ներկայգ մակերակական հարցերու լուծման համար միութիւնը մտադրած է տարածքային կառուցներու կարողութիւններու շարունակական մեծացման եւ գործիչներու ճամբով ընդլայնել ծրագիրները:

Այս հարցերը քննարկելու համար նախատեսուած է գումարել ԶՕՄ-ի շրջանային վարչութիւններու անդամներու ժողով:

ՆՍՕՏՏ ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԸՆԴՈՒՆԵՑ ԸՅԳ ԲԻՒՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Ուրբաթ, 29 Ապրիլ 2022-ին, ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Զայրապետը ընդունեց Զայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տեր Խաչատուրեանը, ընկերակցութեամբ Բիւրոյի անդամ դոկտ. Մկրտիչ Մկրտիչեանի:



Հանդիպումին ընթացքին քննարկուեցան յատկապէս Զայաստանն ու Արցախը դիմագրաւող ներկայ տագնապներուն, ինչպէս նաեւ Սփիւռքին առնչուած կարգ մը հարցեր:

ՀԱՍՏՁԳԱՅԻՆ...

Սկիզբ՝ 1 2

րահաւաքին ներկայ էր նաեւ ԶԵ Երկրորդ Նախագահ Ռոպերթ Զոչարեան: Ֆրանսայի հրապարակին վրայ սկսած համազգային հանրահաւաքին բոլորը 1 վայրկեան լռութեամբ յարգեցին 44-օրեայ Արցախեան պատերազմի նահատակներուն յիշատակը:

ԶՅԴ Զայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ, ԱԾ փոխնախագահ Իշխան Սաղաթէլեան հանրահաւաքի մասնակիցներուն դիմեց յայտնելով, որ 1 Մայիսը մեզի համար պատմական օր է, մեր ժողովուրդի գարթօնքի օրն է, 1 Մայիսը արդէն մեր միասնականութեան, համախմբուածութեան, մեր մէջքը ուղղելու եւ վերջնական յաղթանակի երթալու սկիզբն է:

«Սիրելի՛ հայրենակիցներ, գլխաւոր եւ ամենակարեւոր հարցը, որուն համար հաւաքուած ենք եւ յառաջիկայ օրերուն գործ ունինք ասիկա է. անցնող օրերուն եւ այսօր վերջնականօրէն լուծեցինք այն հարցը, որ օրուան իշխանութիւնը հովանաւոր չուի երկիրը գիշումներու տանելու, հիմա պետք է լուծենք յաջորդ կարեւոր հարցը՝ պէտք է ցոյց տանք, որ աստիճանով միասնականութեան երգեցին «Չարթնիր, Լաօ՛»-ն:

Հանրահաւաքին ելոյթներով հանդէս եկան ԱԾ պատգամաւորներ Ասպրամ Կրպէեան, Արթուր Խաչատուրեան, Գեղամ Մանուկեան, Զայկ Մամիճանեան, Արամ Վարդեանեան, Արթուր Վանեցեան: Զրապարակին մէջ հաւաքուած հազարաւոր քաղաքացիներ կը վանկարկէին «Զայաստանն ուղքի, Արցախն ուղքի, հայ ա՛զգ ուղքի»:

Սաղաթէլեան ըսաւ, որ Սփիւռքի բազմաթիւ գաղթօճախներ միացած են «Դիմադրութիւն» շարժումին:

«Զայ ժողովուրդը միասնական է՝ Արցախ-Զայաստան-Սփիւռք եռամիասնութեամբ», եզրափակեց ան:

«ՖԵՐՔԵՐ» ՏՕՆԻՆ...

Սկիզբ՝ 1 2

Ջերմ մթնոլորտի մէջ ընթացող հանդիպումներուն, հոգեւոր պետերը «Ֆերքեր» տօնին առիթով իրենց շնորհաւորական բարեմաղթութիւնները յայտնեցին Զալէպի կուսակցապետին եւ նահանգապետին, Սուրիոյ նախագահ տղթթ. Պաշտար ալ-Ասատին եւ Սուրիոյ ժողովուրդին, մաղթելով արեւ-շատ եւ ծաղկուն տարիներ:

Սրբազան հօր կ'ընկերակցէին Առաջնորդի Օգնական Զոգը Տ. Մանուկ Աբղ. Պարիխանեան, Ազգ. Վարչութեան ատենապետ մեթր Սունպուկ Սունպուկեան եւ Ազգ. Վարչութեան անդամներ:

ԲԵՐԻՈՅ ՀԱՅՈՑ...

Սկիզբ՝ 1 2

Սրբազան հայրը բարի գալուստ մաղթելով շեշտեց, որ Զալէպի լրագրողները երկրի եւ ժողովուրդի ճշմարիտ պատկերը կը փոխանցեն թէ՛ մեր հայրենակիցներուն, եւ թէ արտերկրին, միշտ անաչառ մօտեցումով իրողութիւնները լոյսին բերելով եւ վաւերագրելով:

Սրբազան հայրը շնորհակալութիւն յայտնեց լրատուամիջոցներուն հայ համայնքի բոլոր աշխատանքներուն արձագանգելու անոնց պատրաստակամութեան եւ գործակցութեան համար եւս:

Հանդիպումը առիթ հանդիսացաւ լրատուամիջոցներու ներկայացուցիչներուն ծանօթացման եւ գործակցութեան առիթներու ստեղծման:

Զալէպի պետական ռատիոյի եւ պատկերասփիւռի կայաններու տնօրէն Ապտուլ Զարիմ Ապէիտ խօսք առնելով շնորհակալութիւն յայտնեց սրբազան հօր եւ մաղթեց, որ լրատուամիջոցներու գործակցութիւնը նպաստէ լրատուական դաշտի զարգացման:

Իֆթարին ներկայ էին նաեւ Զալէպի լրատուամիջոցներու գրասենեակի տնօրէնը, հայկական լրատուամիջոցներու եւ Բերիոյ Զայոց Թեմի Ազգ. Վարչութեան ներկայացուցիչները:

ԱՐՑԱԽԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ Է ԵՒ ՎԱՂՈՒՅ ԸՆՏՐԱԾ Է ԻՐ ՈՒՂԻՆ

Վերջին 30 տարուան ընթացքին, Արցախը կը դիտարկուի որպէս հայկական քաղաքական դաշտի ամենէն ազդեցիկ գործօնը:

Այս ժամանակահատուածին Արցախեան պայքարը իր մէջ խտացուցած է հայ ժողովուրդի իտեալներու իրականացման առարկայական իրողութիւնը եւ այդ հանգամանքէն մեկնելով՝ դարձած է հայկական ներուժին կեդրոնացման կիզակետը: Պատահական չէ, որ Հայաստանի վերանկախացման շրջանին պետական համակարգին մէջ ձեւաւորուող ընտրախաւին մէջ Արցախեան շարժումի ակունքներուն մէջ կանգնած անձնաւորութիւններ եղած են, իսկ 1998-ին իշխանափոխութեան հիմնական գործօնը եղած է



Արցախեան հարցին անչլութեամբ դիրքորոշումի տարակարծութիւնը: Ժամանակի ընթացքին Արցախեան հիմնահարցի մասին ընտրախաւի տեսակետներու յստակ արծարծումն ու ներկայացումը կորսնցուցած են իրենց կարեւորութիւնը՝ իրենց տեղը գիշելով քաղաքական կողմնորոշման ուղեւիշ դարձած քաղքենի ապրելակերպ քարոզող «լաւ ապրելու» լոզունգին:

Այնուամենայնիւ, 2020-ի պատերազմը եւ հայկական կողմին կրած պարտութիւնը ապացուցեցին, որ քաղքենիութեան տուած քաղաքական դիրքորոշումները մեր պետականութիւնն ու ազգային արժէքները, ըստ ամենայնի, կործանումի ուղիին վրայ կը դնեն:

Վերը նշուածին հիման վրայ՝ վերջին օրերուն Հայաստանի ընդդիմութեան կողմէ սկսած Արցախի օրակարգը Հայաստանի քաղաքական բեմի առաջին օրակարգ դարձնելու գործընթացը արդարացուած է: Անոր միջոցով նախ եւ առաջ կասեցուած է հայկական պետութեան պարտութեան հետեւանքով յառաջացած արժէքային համակարգին անկումը: Անշուշտ, այստեղ կարեւոր համարուած է նաեւ Արցախի տեսակետը եւ մօտեցումներու հանրայնացումը հայաստանեան դաշտին մէջ: Այդ առումով մինչ այժմ ապարդիւն եղած են ՀՀ իշխանութիւններու կողմէն կիրառուած այն քարոզչական հնարքները, ըստ որոնց Արցախի ժողովուրդին եւ իշխանութիւններուն դիրքորոշումները կը համընկնին ՀՀ իշխանութիւններուն որդեգրած քաղաքականութեան:

14 Ապրիլ 2022-ին, ԱՀ Ազգային ժողովը հրապարակած է յայտարարութիւն, ուր պարզորոշ կերպով կոչ ուղղած է ՀՀ իշխանութիւններուն «հրաժարելու իրենց ներկայ աղէտալի դիրքորոշումէն», որուն միացած են հասարակական ու քաղաքական այլ ուժեր եւս: Այնուամենայնիւ, ՀՀ իշխանութիւնները եւ անոնց կից ու արբանեակ լրատուամիջոցները, «խաղաղութիւն» լսելով կ'ոգեւորուին ու կը փորձեն անտեսել ՀՀ իշխանութիւններուն ուղղուած զգաստացումի՝ Արցախի միասնական կոչը:

ԱՀ Ազգային ժողովի 14 Ապրիլի յայտարարութենէն ետք, Արցախի պետական, հասարակական գործիչներն ու Ազգային ժողովի պատգամաւորները բազմիցս անդրադարձած են կոչի իւրաքանչիւր դրոյթին ու մօտեցումներու սկզբունքայնութեան: Արցախի մէջ տիրող այս միասնական մթնոլորտը կը բազմապատկէ Արցախի վճռական խօսքին ուժն ու կ'արժեւորէ զայն հայկական քաղաքական դաշտին մէջ:

Այսօր նշեալ յայտարարութեան ոգիով եւ սկզբունքներով կ'առաջնորդուի նաեւ ՀՀ ընդդիմութեան եւ հասարակական լայն շրջանակներու կողմէն սանձազերծուած պայքարը:

Ուստի պետք է արձանագրել, որ ի հեճուկա թուրք-ատրպէյճանական յոխորտանքներուն եւ անոնց քաղաքականութեան նպաստող կեղծ «խաղաղութեան» ջատագովներուն, ՀՀ-ի մէջ ձեւաւորուող լայնածաւալ հասարակական-քաղաքական շարժումն ու Արցախը բնական դաշնակիցներ են:

«Ապառաժ»-ի խմբագրական
30 Ապրիլ 2022

www.kantsasar.com
www.kantsasar.com

ՅԻՇԵՆՔ ԵԱԳՈՒՊԻԷԻ ՆԱՅԿԱԿԱՆ ԳԱՂՈՒԹԸ



Արթուր Երեցեան

Եագուպիեցիները, Սուրիոյ ո՛ր քաղաքներուն մէջ որ ապրած ըլլային, Յարութեան տօնը գիրենք կը հաւաքէր Եագուպիէի մէջ, որովհետեւ հոն են իրենց յիշատակները, հոն են իրենց ննջեցեալները եւ ատիկա առիթ էր, որ խունկ ու մոմ վառէին շիրիմներուն: Եագուպիեցի ասանդապահ է, միշտ հաւատարիմ իր սրբութիւններուն ու առաքելական հայ եկեղեցւոյ սկզբունքներուն:



Հոն են իրենց մանկութեան յիշատակները, փոքրիկները գունաւոր հաւկիթներով գիւնուած գիրար կը փնտմէին մրցակցելու, իսկ մեծահասակները խումբեր կազմած տունները կը շրջէին շնորհաւորանք փոխանակելու եւ տանտիկիւններուն պատրաստած կարկանդակները ըմբռնելու: Պատարագէն ետք, ուրախութեան ու զուարճանքի բոլոր միջոցներուն դիմելով, կը սկսէին շուրջպարերն ու զանազան կատակները: Իսկական տօնական մթնոլորտ կը տիրէր:

Այս նախնական պայմանները տեսցին մինչեւ 1973-ը, երբ Հալէպ գործող Եագուպիէի Հայրենակցական Միութիւնը գիւղը օժտեց սրահով մը, որ պիտի ծառայէր հանդէսներու, հարսանեական հաւաքոյթներու, դասախօսութիւններու եւ այլ ձեռնարկներու: Այդ թունականէն սկսեալ, Չատիկներու հաւաքական շնորհաւորանքներն ու ուրախութիւնները կ'ըլլային սրահէն ներս: Սրահը կը գտնուէր եկեղեցւոյ շրջափակին մէջ: Հիւրասիրութիւնը կը ստանձնէր Հայրենակցական Միութիւնը:



Այս հաճելի կեանքը վերջ կը գտնէ 2012-ին, երբ Չատիկէն ետք վերադառնանք մեր աշխատանքին ու ապրուստին, առանց գիտնալու, որ անվերադարձ կը հեռանանք մեր գիւղէն: 27 Յունուար 2013-ին, օտար գիւնեալներ կը գրաւեն գիւղը, որ կը մնայ իրենց լուծին տակ մինչեւ օրս:

Տասներորդ տարին է, որ Եագուպիեցիք Յարութեան տօնը կը յիշատակեն իրենց ծննդավայրէն հեռու, միշտ յոյսով, որ յաջորդ տարին Եագուպիէ պիտի հաւաքուին:

Այս տարի եւս միութեան Տիկնանց Յանձնախումբը Հալէպ գտնուող Եագուպիեցիներուն կոչ ուղղեց հաւաքուելու եւ շնորհաւորանքները փոխանակելու սրահի մը մէջ: Մօտաւորապէս հարիւր հոգի ներկայ էր՝ բարի մաղթանքներ փոխանակելու եւ վայելելու գունաւոր հաւկիթներու խրախճանքը, որմէ ետք բաժակ մը գինի հրամցուեցաւ՝ տիկիւններուն պատրաստած կարկանդակներով եւ համեղ տուրմով:

Բոլորին դէմքերուն վրայ ծայր կար: Բոլորը ուրախ էին: Բոլորին աչքերուն մէջ կը շողար վաղուան յոյսը... «Եագուպիէի մէջ պիտի հաւաքուինք զալ տարի... չէ՞»...:

Աստուծոյ հրամանով:

Հալէպ, 19 Ապրիլ 2022

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Կրթասիրաց Ս. Չեմպերճեան Երկրորդ Վարժարանը 2022-2023 ուսումնական տարեշրջանին համար կարիք ունի հետեւեալ նիւթերու ուսուցիչներու եւ պաշտօնեաներու.

- Ուսողութիւն
- Գիտութիւն
- Ընկերային գիտութիւն
- Անգլերէն լեզու
- Ֆրանսերէն լեզու
- Տեսուչ
- Տնտես մայրիկ

Ուսուցչութեան դիմողները համալսարանական վկայականին կողքին պարտին կրթական ձեռնհասութեան վկայական կամ աշխատանքի փորձառութիւն ունենալ:

Յաւելեալ տեղեկութիւններու համար հեռաձայնել հետեւեալ թիւին՝ 4646239:

Կրթասիրաց Ս. Չեմպերճեան Երկրորդ Վարժարանի Տնօրէնութիւն

ԿՈՐԱՆՑՈՒՑԻՆՔ ՓՈՒԼ ՄԸ, ՍԱԿԱՅՆ ՄԵՆՔ ՄԵՋ ՇԱՐԵՑԱՆՔ. ԶԱՅԵՐՈՎ ԲԱՐԴ ՍԱՐՏԱՅՐՈՒԷՐԻ ԸՆԴԱՌԱՋ



Կիրակոս Գոյունճեան

Հայ ժողովուրդը իր գոյերթին մէջ երբեք չմոռցաւ բոլոր այն ջարդերը, որոնց ենթարկուեցաւ, յատկապէս 1915-ի Հայոց Յեղասպանութիւնը:

Այս տարի Հայոց Յեղասպանութիւնը բոլորեց իր 107-րդ տարելիցը: Հակառակ ցեղասպանութեան դառնութեան, հայ ժողովուրդը յաջողեցաւ աշխարհի տարբեր կողմեր տարածուելով իր կեանքի անհրաժեշտ կրկին թաւալել եւ ոտքի կանգնել ու ողջ աշխարհին ներկայացնել վերապրելու իր բանաձեւը:

Կը վերոյիշեմ Հայոց Յեղասպանութիւնը ոչ թէ Ապրիլ ամսուան կսկիծը վերապրելու, այլ 27 Սեպտեմբերէն 9 Նոյեմբերին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան վրայ թուրքիոյ աջակցութեամբ Ատրոպէյճանի սանձազերծած 44-օրեայ պատերազմին սրտածմիկ հետեւանքները լուսարձակի տակ բերելու:

Պետք է խոստովանիլ, որ թէւէ պատերազմ մը տանուլ տուի՞նք, սակայն պարտութեան ու յուսալքումի հոգեբանութեամբ չընկճուեցանք, նախ այն պատճառով, որ պատերազմող կողմերուն ուժերը համապատասխան չէին. մէկէ աւելի կողմեր դաւաճանեցին մեզի: Մեր երկիրը ներքաղաքական եւ տընտեսական բարեփոխումներու աշխատանքին լծուած էր, երբ անակընկալ գրոհով մեզ անել կացութեան մատնեցին: Սակայն հակառակ այս յարձակումին, հայոց բանակը խիզախութեամբ դէմ դրաւ ատրպէյճանական հրոսակներուն, որոնց կը զօրակցէր թուրքիան՝ տրամադրելով մեծաթիւ անօդայն սարքեր, սպաներ, մասնագէտ զինուորականներ, զինեալ ահաբեկիչներ եւ այլն:

Թէւէ յարձակող կողմը տիրացաւ մեր հողերու նկատմամբ մէկ մասին, սակայն չյաջողեցաւ գիւնաթափ ընել մեզ, կամ տկարացնել մեր իրաւունքներու վերատիրացման կամքն ու հաւատքը: Ընդհակառակն. պատերազմը, ինչպէս շատ մը պատերազմներու պարագային, մեզ աւելի ուժեղ եւ վճռական դարձուց: Կորսնցուցիք փուլ մը, սակայն մեր պայքարի փուլերը չեն աւարտած տակաւին:

Մեր դիմաց ունինք փորձառութիւնը այնպիսի ժողովուրդներու, որոնք ահաւոր պարտութիւններ կրեցին. ինչպէս՝ ճափոնցիները Համաշխարհային երկրորդ պատերազմին, կամ գերմանացիները, երբ ձերբազատեցան ռուսներու ժառանգութենէն: Սակայն հակառակ այս բոլորին, ճափոնը վերագտաւ իր ուժը, որովհետեւ չէր կորսնցուցած իր հաւատքն ու պայքարի ոգին: Ան վճռեց վերականգնել իր փառքը՝ կեդրոնանալով իր տնտեսութեան, գիտութեան ու ճարտարարուեստին վրայ: Ներկայիս ան

կը դասուի համաշխարհային մակարդակով առաջին եօթ բարգաւաճ երկիրներու կարգին: Փաստօրէն ճափոն տնտեսական հրաշք գործեց եւ այսօր գերազանցած է պատերազմին իրեն յաղթող ուժերը:

Ուստի, հարկ է, որ մենք եւ մեր երիտասարդները եւս դասեր քաղենք 44-օրեայ պատերազմէն՝ հետեւելու ճափոնի եւ այլ երկիրներու օրինակին: Կարիքը ունինք «ներքին յեղափոխութեան» վերանորոգելու մեր խոստումը եւ հաստատելու, որ



հայ ժողովուրդը ստեղծագործ է, խաղաղասեր ու կարելիութիւն ունի ոչ միայն զարգանալու եւ ինքզինք պաշտպանելու, այլեւ իր գիտութեամբ եւ խաղաղասիրութեամբ օժանդակելու տարբեր ժողովուրդներու եւ պետութիւններու:

Ուրեմն գործի լծուինք, Հայաստանի մէջ կառուցենք գործարաններ, առեւտրական հսկայ կեդրոններ՝ հայուն ձեռքով եւ ստեղծագործ միտքով: Այն հայուն, որ այլազան երկիրներու մէջ ապրելով եզակի ձեռքբերումներ ունեցաւ երաժշտութեան, ճարտարագիտութեան, ճարտարարուեստի եւ այլ մարզերու մէջ:

Վստահաբար Հայաստան ունի այդ ներուժը՝ երկիրը վերածելու արդիական գործարանի մը:

Պատերազմները երբեք չեն բարելաւած ժողովուրդներուն կեանքը, սակայն անոնց մշտապէս յաջորդած է վերածնունդի շրջան մը, որուն ընթացքին տուեալ երկիրը յաջողած է վերաշինել պատերազմին քանդածը եւ յուսալից ապագայ կերտելու մղել իր ժողովուրդը:

Հայութիւնը ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի վճռած է տոկալ ու վերագարթնիլ, ծաղկեցնել իր հայրենիքը եւ շրջել ներկայ դժուար կացութիւնը:

Մենք պատերազմ հրահրող ազգ չենք: Ընդհակառակն. խաղաղութիւն կը ցանկանք մեզի եւ դրացի երկիրներուն: Այդուհանդերձ պետք է զօրացնենք եւ արդիականացնենք հայոց բանակը, որպէսզի պատրաստ ըլլանք դիմագրաւելու անելի ծանր մարտահրաւերներ: Որքան ճիշդ կը ինչէ իմաստասերին հետեւեալ խօսքը. «Մէկ ձեռքը կը շինէ, իսկ միւսը՝ կը պահպանէ, Ըսք.՝ 12 9»

ԴԱՄԱՍԿՈՍ

ՀԱՅՈՑ ՅԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 107-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՈԳԵԿՈՉՈՒՄ

Կազմակերպութեամբ Համագ-գայինի «Լ.Շանթ» Մասնաճիւղի Վարչութեան, մասնակցութեամբ ՍԵՄ-ի «Դրօշակ» Մասնաճիւղի եւ

սարդներ, որոնք ասմունքով ու երաժշտութեամբ արտայայտեցին մեր ժողովուրդին ցասումն ու պայքարը: Այսպէս՝ Անի Տեմիրճեան



ՀՄԸՄ-ի Դամասկոսի Մասնաճիւղի վարչութեան, տեղի ունեցաւ Հայոց Յեղասպանութեան 107-րդ տարելիցի ոգեկոչում, Կիրակի, 24 Ապրիլ 2022-ին, երեկոյեան ժամը 7:30-ին, «Ա.Ահարոնեան» կեդրոնէն ներս:

Հանդիսութեան ներկայ էին Հայ Կաթողիկէ համայնքի պետ Հոգ. Տէր Գեորգ Վրդ. Պահեան, ՀՀ Դեսպանութեան խորհրդատու Ազատ Խաչատուրեան, «Ահարոնեան» կեդրոնի վարչութեան ներկայացուցիչն ու անդամները, Ազգ. Միացեալ ճեմարանի հոգաբարձութեան ներկայացուցիչն ու տնօրէնուհին, մարզական, մշակութային եւ բարեսիրական միութիւններու ներկայացուցիչներ, հիւրեր եւ հայորդիներու բազմութիւն մը:

Հանդիսավար Ժանեթա Պրոնսուգեան բարի գալուստ մաղթեց ներկաներուն եւ իրաւիւրեց մէկ վայրկեան յոտնկայս լռութեամբ յարգելու Յեղասպանութեան, հայրենիքի ու Արցախի նահատակներուն յիշատակը, ապա ՀՄԸՄ-ի շեփոխութեամբ կատարուած հնչեցին Սուրիոյ եւ հայաստանի քայլերգները: Վարչութեան խօսքը արտասանեց Յակոբ Շիրինեան, որ անդրադարձաւ հայ ժողովուրդի պահանջատիրութեան պայքարի գործընթացին ըսելով. «Այսօր, որպէս Համագգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան դեսպաններ, հաւատարիմ համագգայինի ազգապահպան առաքելութեան, անգամ մը եւս կը վերանորոգենք պահանջատիրական մեր ուխտը՝ տէր կանգնելու Հայրենիքին, հայ ժողովուրդի ազգային մշակութային ժառանգութեան, ապագայատեսիլ վճռակաւ մութեամբ եւ անխարդախ հաւատքով շարունակելու պայքարը մինչեւ Հայ Դատի արդար հատուցում եւ իրաւունքներու վերականգնում»:

Գեղարուեստական յայտագիրով հանդէս եկան խումբ մը երիտա-

տպաւորիչ առողանութեամբ արտասանեց Գեորգ Էմիլի «Սասունցիների Պարը», ջութակով երաժշտական երկու կտոր յաջորդաբար հմտութեամբ նուագեցին Անն Սեդիկեան (Կոմիտասի «Կռունկը») եւ Սերժ Պոյաճեան («Ծիծեռնակ»):

Միւրելլա Խալիլ իւրայատուկ ոճով ասմունքեց Պարոյր Սեւակի «Կանչ, Պիտի Լինենք» ոտանավորը: ՍԵՄ-ի «Դրօշակ» Մասնաճիւղի Վարչութեան խօսքը ուղղեց Միսաք Թեմիզճեան, որ անգամ մը եւս հաստատեց պահանջատիրական մեր երթին մէջ սուրիահայ երիտասար-



դին վճռակաւութիւնը՝ շարունակելու պայքարի երթը մինչեւ յաղթանակ ըսելով. «Հայ դատը պայքար է, պայքար եղած է հայ ժողովուրդի ողջ պատմութիւնը. պատմութեան արիւնտ ծփանքներուն դիմաց հայ ժողովուրդը որոշած է գոյատեւել, պայքարած է պարտուողականութեան եւ նահանջի դէմ եւ մնացած է պատմութեան թատերաբեմին վրայ»:

Այսօր, Սփիւռքի մէջ հայ ըլլալը պայքար է, Հայաստանի հզօրացումը, Արցախի տարածքներու վերադարձը պայքարելով կ'իրականանան: Այս գիտակցութեամբ պիտի շարունակենք պահանջատիրական պայքարի մեր երթը»:

Օրուան պատգամը ուղղեց Հայկալէն Ժամանած փաստաբանուհի Մարիա Գաբրիելեան: Ան համապարփակ գիծերու մէջ նախ պատմական ակնարկ մը նետեց Յեղասպանութեան

Թուրքիոյ նուրջ

ԶԱՌՈՇՈՂՈՒՆ ԽՕՍԱԾ Ե ԶԱՅ-ԹՐԲԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԸՆԴՈՒՄՆԵՐՈՒ ԿԱՐԵԼՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Թուրքիոյ արտգործնախարար Մելուք Զաուլօղլուն անդրադարձած է Զայաստան-Թուրքիա երկխոսութեան գործընթացին շուրջ կայանալիք յատուկ ներկայացուցիչներու երրորդ հանդիպումին մասին:

Զաուլօղլուի խօսքով՝ յատուկ ներկայացուցիչները Վիեննայի մէջ կայանալիք 3-րդ հանդիպումին նոյնպէս պիտի քննարկեն տարբեր քայլեր, որոնք կրնան իրականանալ յառաջիկայ գործընթացին:

«Սահմանը կրկին ճշդելու հարցով համաձայնութիւն կար: Թէ այդ ինչպէ՞ս պիտի ըլլայ: Օրինակ, համատեղ յանձնաժողով պիտի ստեղծուի: (Անոնք) Ատրըպէճանի հետ միատեղ յանձնաժողով ստեղծելու որոշում պիտի գոյացնեն...», ըսած է Թուրքիոյ արտաքին գործոց նախարարը:

Ան խօսած է նաեւ Ուրուկուէյի մէջ իր կողմէ «գործ գայլեր»ու աջ ծայրայեղական կազմակերպութեան նշանի ցուցադրման մասին, որ մեծ աղմուկ բարձրացուցած էր: Զաուլօղլուն ըսած է.

«Անոնք վստահեցուցին մեր դեսպանին, որ մեր շէնքի բացման ընթացքին այդ խումբին թոյլ պիտի չտան մօտենալ: Սխալ էր այնտեղ խումբին մօտենալ թոյլ տալը այն պարագային, երբ խօսք տուած էին: Իսկապէս, ցուցարարները տգեղ վարմունք դրսեւորեցին: Անընդունելի այդ վարմունքէն վերջ մենք ալ մեր անհրաժեշտ պատասխանը տուինք: Մեր ըրած շարժումը ո՛չ Ուրուկուէյի իշխանութիւններուն, ո՛չ Ուրուկուէյի ժողովուրդին, ո՛չ ալ ցուցարարներուն ուղղուած վիրաւորանք է: Այդ իսկ պատճառով անտեղի է մեզ մեղադրելը: Մենք ըսինք, որ պետք է նայիլ ապագային»:

Յիշեցնենք, որ Ուրուկուէյի մէջ հայ ցուցարարները տեսնելով թրքական դիւանագիտական ներկայացուցիչներէն մեքենայով դուրս եկող Զաուլօղլուն, սպաներէնով վանկարկած էին՝ «մարդասպան»: Ի պատասխան վանկարկումներուն, Զաուլօղլուն, ծաղրական ժպիտ մը դեմքին, մատնետրով ցոյց տուած աջակողմեան ազգայնական «գործ գայլեր» ծայրայեղական կազմակերպութեան ծանօթ նշանը, որ կը խորհրդանշէ թրքական ազգայնականութիւնը:



Մելուք Օզղլու

եան-Արոյեանը եւ Մարիա Մոմճեան-Աղայապետանը:

Ապա բեմավարը բեմ հրաւիրեց Զամազգայինի շրջանային վարչութեան ատենապետն ու թեմի բարեջան առաջնորդը պարգեւատրելու հիմնարկէն ներս 25-ամեայ վաստակ ունեցող դասախօս Լալա Միսկարեան-Մինասեանը: Լալա Միսկարեան-Մինասեան խօսք առնելով ըսաւ. «Հիմնարկի գործունէութեան 25 տարիները անցան քաղուած բերքի գոհունակութեամբ, բայց նաեւ ծայրայեղ ծանր ու վտանգալից պայմաններու տակ՝ չջերմացող,



չլուսաւորող սենեակներու մէջ, պայթող հրթիռներու սարսափին տակ, յուսահատութեան, բայց աւելի յաճախ տոկալու եւ գործը անխափան շարունակելու վճռակամութեամբ»: Զանդիսութեան աւարտին տեղի ունեցաւ վկայականի տուչութիւն հիմնարկի այս տարուան միակ շրջան աւարտին՝ Անի Դաւիթեան-Ուրիշիկեանին:

Օրուան եզրափակիչ պատգամը ուղղեց Բերիոյ Զայոց Թեմի Առաջնորդ Գեղը. Տէր Մասիս Սրբազան Եպս. Զօպուեան, որ ըսաւ. «Զայական մեր իրականութեան մէջ այս հիմնարկը եղաւ ինքնապահպանութեան հիմնարկ մը: Զայոց իր ողջ պատմութեան ընթացքին ինքզինք պաշտպանեց բոռնցքով ու մտքով: Այս հիմնարկը ջանքեց հայեցի կրթութիւն եւ դաստիարակութիւն: Զամազգայինի Զայագիտական Զիմնարկը շէնք մը չէ միայն, այլ՝ արժէք: Մեր գաւազները այս կառուցին մէջ կը ստանան օտար միջավայրերու մէջ հայ մտաւորականները: Մեր կրթական բոլոր կառուցներն ու անոնց մէջ ծառայող բոլոր մշակները, մտաւորականները, գոհունակ հերոսները կը պաշտպանեն մեր ազգային արժէքները:

Հոս հայը կը հարողորդի մեր արժէքներուն, մեր պատմութեան, հետեւաբար հայու մկրտարանն է այս հիմնարկը, մեր հոգեմտաւոր արժէքներու պահպանութեան կերտումն էն»:

Ապա սրբազան հայրը շնորհաւորեց հիմնարկի դասախօս տիկին Լալա Միսկարեան-Մինասեանը եւ մնացեալ դասախօսները՝ իրենց ծառայութեան համար, ինչպէս նաեւ շնորհաւորեց շրջանաւարտ Անի Դաւիթեան-Ուրիշիկեանը, որուն աշխատանքը արգասիքն էր դասախօսներուն մեծ ճիգին ու մասնագիտական ներդրումին:

Հուսկ սրբազան հայրը կոչ ուղղեց աշխարհատարած սուրիահայութեան զօրավիգ կանգնելու ինչպէս հայագիտական այս հիմնարկին, այնպէս ալ հայ դպրոցին ու մամուլին, որովհետեւ անոնք են երաշխիքները հայապահպանումին:

Ձեռնարկը աւարտին հասաւ Սրբազան Զօր «Պահպանիչ» արթօքով եւ 25-ամեակի կարկանդակի հատումով:

դաստիարակութեան համար հիմնուած հաստատութիւն մըն է, եւ որոշուած է երկրորդական բաժնին մէջ պետական պարզալորիայի ճիւղի կողքին ստեղծել նաեւ հայագիտական ճիւղը»: Ապա յիշելով Զամազգայինի Զայագիտական Զիմնարկի Զիմնարկութիւնը ըսաւ. «Զամազգայինի Շրջանային Վարչութիւնը, 11 Յուլիս 1996-ին գումարած իր Լ.Գ. նիստին ընթացքին որոշում գոյացուցած է ձեռնարկելու դասընթացքի մը, որ կը հետապնդէր հետեւեալ նպատակները.

ա- Զայագիտական նիւթերու նկատմամբ հակում ունեցող ուսանողներուն առիթ ընծայել յազուրդ տալու իրենց ուսման ծարաւին: Ինչպէս նաեւ յարմար ենթահող պատրաստել ազգային կեանքէն ներս մտաւորականներու կազմաւորման:

բ- Ուսումնական հաստատութիւններուն համար հմուտ, մանաւանդ հայերէնաւանդ դասատուներ պատրաստել եւ կամ գտնել վերաորակաւորելու առիթ ընծայել:



գ- Գաղութի հայկական միութիւններու համար որակաւոր մարդու ծ պատրաստել»: Աւարտելով խօսքը Դաւիթեան վեր առաւ հայագիտական հիմնարկի դերը եւ շեշտեց. «Վստահ ենք, որ հայագիտական Զիմնարկը շնորհիւ Զամազգայինի Շրջանային Վարչութեան ջանքերուն, Զիմնարկի միաւորի վարչութեան եւ դասախօսական կազմին պիտի շարունակէ իր յուսաւոր երթը, ի նպաստ հայ լեզուին, արեւմտահայերէնի անաղարտ պահպանման, հայագիտութեան, հայեցի կրթութեան, հայ մշակութիւն, ինչպէս նաեւ լիայոյս ենք, որ Զամազգայինի Զայէպի Զայագիտական Զիմնարկը պիտի շարունակէ պահել Միջին Արեւելքի մէջ ուշադրութեան արժանի իր ուրոյն տեղը»:

Այնուհետեւ Զիմնարկի ուսանող Նանոր Պոտիկեան «Մետրոպաշունչ Զայոց Տառեր» երգը մեկնաբանեց, որմէ ետք երկրէս դուրս գտնուող հայագիտական հիմնարկի երբեմնի դասախօսներ եւ վարչական պատասխանատուներ՝ Զարիկ Գասպարեան, Լենա Նազարեան, Մարուշ Երամեան, Անի Ֆիշէնկճեան, Բժ. Ներսէս Սարգիսեան, Միհրան Մինասեան, Ֆիմի Տէր Յակոբեան, տեսագրութիւններով եւ նամակներով շնորհաւորեցին Զամազգայինի Զայէպի Զայագիտական Զիմնարկի արծաթեայ յոբելեանը: Նամակները ընթերցեցին Անի Միսասեանը, Աննա Մայրոսեանը, Նայիրի Ազարիկ-

յագիտական Զիմնարկը, իր վարչական մարմիններով, տնօրէնութեամբ ու դասախօսական կազմով, որոնք իրենց առաքելութեամբ կը ցուցնեն մեր ազգային արժէքները,



դառնալով լոյսի փարոսներ:

Զայագիտական հիմնարկի ուսանող Վեհան Պարսումեան ասումընթաց հայ լեզուին նուիրուած բանաստեղծութիւններու համադրում մը: Ապա բեմավար Կիլտա Տէյիրմենճեան Նազաշեան հրաւիրեց բանախօս, Զայագիտական Զիմնարկի շրջանաւարտ՝ Անի Դաւիթեան-Ուրիշիկեանը, որ հանդիսատեսին ներկայացուց Զամազգայինի Զայէպի Զայագիտական Զիմնարկի 25-ամեայ պատմութիւնը, հայագիտութեան սկզբնաւորութենէն հասնելով մինչեւ մեր օրերը:

Անդրադառնալով Զայէպի մէջ առաջին հայագիտական ամպիոնին ըսաւ. «1951-ին Ազգ. Զարէն Եփփէ ճեմարանի կրթական պատասխանատուները դիտել տուած են, որ ճեմարանը հայեցի կրթութեան եւ

ՄԵԾ ՇՈՒԲՈՎ...

Սկիզբ՝ էջ 1

Արդարեւ, Զորքէշաբթի, 27 Ապրիլին, հովանաւորութեամբ Բերիոյ Զայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գեղաշնորհ Տ. Մասիս Ս. Եպս. Զօպուեանի, Ս. Աստուծածաժին եկեղեցւոյ ներքնասրահին մէջ յիշատակուեցաւ Զամազգայինի Զայէպի Զայագիտական Զիմնարկի 25-ամեակը:

Բացման խօսք արտասանեց Զամազգայինի Զայէպի Զայագիտական Զիմնարկի վարչութեան ատենապետ Զուրի Եպիփոյեան-Մաղաբեան: Ան իր խօսքին մէջ յայտնեց, որ «Զ-



մազգայինի Զայագիտական Զիմնարկի հիմնադիրներուն նպատակը ուսումնական հաստատութիւն մը հիմնելն էր, հոն թրծելու համար հայեցի կրթութեամբ տոգորուած երիտասարդութիւն» եւ շեշտեց, որ քառորդ դար անցնելէ ետք, տակաւին կը ճառագայթէ համազգայինի հա-

Պրիմալետ

ԲԱՐԵՍՐՏՈՒԹԻՒՆ



Մարուշ Երամյան

Ամեն անգամ որ կը կարդամ հայաստանցի այս երիտասարդ կնոջ գրառումները իր դիմատետրի էջին վրայ, տարօրեն կը յուզուիմ, աչքերս կը լեցուին արցունքով, գոր անկարող կ'ըլլամ զսպելու. եւ սենեակիս միակուրթեան մէջ անզուսպ կերպով կու լամ. ամեն անգամ, ա-մեն-ան-գամ...

Կ'ըսուի թէ յուզումի կամ լացի պարագային, եթէ առաջին արցունքը աչ աչքէն է, ուրախութեան արցունք է, իսկ եթէ ձախէն է՝ տխրութեան կամ բարկութեան արցունք է: Իմ առաջին արցունքներս երկու աչքերէս կը հոսին միաժամանակ ամեն անգամ, որ Անժելիքային գրառումները կարդամ դիմատետրի իր էջին վրայ:

Անժելիքեան արցախոյնի երիտասարդ կին մըն է, որ երեւանեան telecom ընկերութեան մէջ կ'աշխատի, որպէս տնտեսական վերլուծաբան. ան նաեւ իմ մտերիմ ընկերուհիիս հարսն է եւ որուն ծանօթացայ վերջին երեւան երթալու: Համեստ, լռակեաց եւ ժպտուն երիտասարդուհի մը, որուն բառը զուսպ էր այնքան, որ իր տարած աշխատանքին «առատութիւն»ն ու եռանդը զիս անակնկալի բերին:

Արցախի վերջին դէպքերէն ետք, երբ այնքան մարդ լքեց իր տունն ու հողը եւ ապաստան փնտռեց Հայաստանի մէջ, մենք, սփիւռքահայերս լսեցինք այդ բոլորը, դիտեցինք դժխեմ, ծանր պատկերները, փորձեցինք հասկնալ այդ մարդոց վիճակը, փորձեցինք օգնել մէկ անգամ, երկու անգամ եւ... մոռցանք, որովհետեւ օրերը տարբեր չափով եւ ձեւով դժուար են բոլորիս համար, եւ եթէ չվազենք հասնելու (թէեւ յստակ չէ թէ ո՛ր...), ոչ միայն չենք հասնիր, այլ դուրս կը մնանք վազքէն:

Բայց Անժելիքեան ձեւը գտած է իր աշխատանքային առօրեային կողքին նաեւ օգնութեան ձեռք երկարելու անոնց, որոնք «օտար» հողի մը վրայ, առանց իր օգնութեան, թերեւս մնային անճրկած, մեծ ընտանիքներու ծանր հոգին բեռնա տալ:

Բարեսրտութիւնը կարծեք այս կնոջ բնածին յատկութիւններէն մէկն է, որովհետեւ շատ բնական կերպով մտածեք է՝ եթէ իւրաքանչիւրը իր աշխատավարձէն փոքրիկ բաժին մը տայ ամսական դրութեամբ, շատ ընտանիքներու համար շատ հարցեր կարելի պիտի լինէին:

Սառնարան գնելու համար Անժելիքեան հրաւիրած է ամբողջ ընտանիքը՝ միասին ընտրելու:

Ո՛չ միութիւն, ո՛չ կազմակերպութիւն, ո՛չ օրէնք-կանոն, բացի մարդկային սրտցանութենէն, որ ուղղած է իր քայլերը: Բայց ինչպէ՞ս համոզած է որ այլ մարդիկ եւս միանան իրեն: Չէ՛ համոզած. պարզապէս իր գործընկերները տեսնելով իր աշխատանքը ու մասնաւոր աշխատանքին ճշգրտութիւնը, սիրայօժար կերպով միացած են իրեն, որովհետեւ շատեր որոշ կողմերու նիւթական յատկացումներ ընելէ ետք, չեն կրցած հասկնալ թէ ո՛ր գացած է եւ որո՛ւ օգնած է իրենց նուիրատուութիւնը:

Մի՛ մոռնաք, որ այսօր մեր երկրին մէջ կեանքը շատ դժուարացած է, իսկ ապրուստի հոգը՝ աւելի ծանրացած. հետեւաբար երբ մարդիկ իրենց լուրջան կու տան, կ'ուզեն նաեւ վստահ ըլլալ, որ իրենց տուածը տեղ հասած է եւ բանի մը ծառայած:

Անժելիքեան կը գտնէ ընտանիքներ, կ'այցելէ անոնց տունները, կը նայի թէ ինչի՞ կարիք ունին, եւ իր ընկերներուն օգնութեամբ կը բաւարարէ այդ կարիքները:

Ինչ որ կը գնէ, որո՛ւ համար որ կը գնէ, կ'արձանագրէ մանրամասնօրէն եւ բոլորը կը դնէ իր էջին, իր գրառումներուն մէջ, ստացագրերու եւ ընտանիքներու լուսանկարներով:

Այսքանը անսովոր չէ. իրմէ առաջ Արագը եւս, որ Գանատայի իր կեանքը ձգած եկած էր Հայաստան եւ մեծ եռանդով կ'օգնէր ամենէն անզօր դասակարգին՝ անկար եւ որբ մանուկներուն, յաճախ նաեւ կեանքը վտանգելով, ճիշդ նոյնը կ'ընէր, նոյն ձեւով, միս-միսակը օգնութեան կը փութար բոլոր այն փոքրերուն, որոնք որբանոցներու մէջ մոռցուած կը տառապէին, «Հայաստան երկիր դրախտավայր»-իս մէջ: Ուրեմն ինչո՞ւ յուզուիլ, այն ալ՝ տարօրէն:

Յուզուիլ դրականօրէն, որովհետեւ այս անձնասիրական դարուն, տակաւին կան մարդիկ, կան երիտասարդ կիներ, որոնք իրենց կարելին, յաճախ նաեւ անկարելին կ'ընեն, օգնելու համար իրենց կողքին: Այդ օգնութիւններուն համար Անժելիքեան նաեւ առաջնահերթութիւններ ունի, որոնց մասին յստակօրէն կը գրէ. օրինակ.

«Ինձ հարագատ դարձած մի մարդ գրում է՝ «Անժ, ինչի ձեռն չես հանում մի բարի գործ անենք, փող եմ փոխանցում, մի բան մտածի»: Էս մե սիջից մի շաբաթ ա ժպտում եմ, պարզապէս սպասում էի մենք էլ փող ստանայինք, նոր գրէի:

Ուրեմն Դեկտեմբեր ամսին շատերը մտածում են գումար հաւաքենք եւ Ձմեռ Պապիկից նուէրներ գնենք մեր օգնութիւն ցուցաբերած ընտանիքների երեխաներին:

ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԷ ԹՈՒՐԹԻՈՅ ԴԷՄ ԲԱՅՈՒԹՈՍԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԴՐՈՒՄԻ ԴԱՏԱ ԸՆԹԱՅՔԻ ՄԷՋ Է

Ինչպէս ծանօթ է մեր ժողովուրդին, Հայոց Յեղասպանութեան հարիւր ամեակին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը դատ բացած էր Թուրքիոյ պետութեան դէմ՝ պահանջելով Սիսի պատմական Կաթողիկոսարանի վերադարձը: Յիշեալ դատը հայ ժողովուրդի պահանջատիրական պայքարի ծիրէն ներս առաջին իրաւական քայլն էր:



Արդարեւ, նախ Թուրքիոյ Սահմանադրական Դատարանին մօտ բացուած դատի քննութիւնը մերժուած էր եւ ապա Կաթողիկոսարանը դիմած էր Եւրոպայի Մարդկային Իրաւանց դատարան: Այս վերջինը, մեկնելով իր սկզբունքներէն, թէ իրեն ներկայացող դատական թղթածրարը հարկ էր տուեալ երկրին դատական ատենաներու բոլոր հանգրուանները բոլորած ըլլար, թելադրած էր թղթածրարը յղել Թուրքիոյ Նախագահ Ատենին:

Կաթողիկոսարանի իրաւական յանձնախումբը անհրաժեշտ խորհրդակցութիւններէ ետք որոշեց դիմել Թուրքիոյ Նախագահ Ատեն, այն յստակ համոզումով ու հեռանկարով, որ Թուրքիոյ դատական համակարգին կողմէ դատը մերժուելէ ետք ուղղակիօրէն պիտի դիմէ դարձեալ Եւրոպայի Մարդկային Իրաւանց դատարանին:

Յայտնենք, որ շուրջ ամիս մը առաջ, յիշեալ դատին գծով, Թուրքիոյ Նախագահ Ատենը իր վճիռը արձակեց եւ թղթածրարը այժմ կը գտնուի Վերաքննիչ Ատենին մօտ:

Կաթողիկոսարանի իրաւական յանձնախումբը, որուն մաս կը կազմեն հայ եւ օտար իրաւագէտներ, ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին գլխաւորութեամբ, մօտէն կը հետեւի դատի իրաւական գործընթացին: Բնականաբար, մեր ժողովուրդը տեղեակ պիտի պահենք յառաջիկայ զարգացումներուն:

Սակայն մի հատ աւելի կարեւոր բան կայ անելու՝ վերջերս իմացել եմ, որ մեր ուսուցիչներն ինչքան էլ նեղն ընկնեն՝ ձեռն չեն հանի, որ յանկարծ իրենց աշակերտներին ու ծնողներին չհասնի:

Այսպիսով՝ ցանկալի կը լինէր Դեկտեմբեր ամսին հաւաքած գումարով անել հետեւեալը.

1. Հարողութիւն մի ուսուցչուհու օգնել երեխայի դպրոցի 2 ամսուայ վարձով՝ 180.000 դրամ, իսկ Յուսուարից՝ որպէս գերագանցիկ սովորող, երեսու ուսումը կը լինի անվճար.
2. Շուշից մի ուսուցչուհու օգնել հեռուստացոյցով.
3. Հարողութիւն 2 փոքր բալիկներով մի աղջկայ, որ ապրում է հիմա Արցախում, օգնել հաց թխելու ջեռոցով՝ 50-60 հազար դրամի սահմանում.
4. Հաւաքուած գումարից աւելացածով երեխաների Ամանորի նուէրներ առնել:

Ցաւ կայ, որ չի կիսում, ինչքան էլ որ մենք փորձում ենք ցաւակցել... մնում է մարդկային հոգատարութեամբ ու յարգանքով մի քիչ մեղմացնենք մեր անմահ հերոսների ընտանիքների վիշտը, մեր տուն ու տեղից զրկուած հայրենակիցների հոգեվիճակը:

Պարզապէս լինենք զգօս: Էս ցաւը Սեպտեմբերի 27-ից է սկսում, բայց այն չի վերջանում...»:

Եւ այս բոլորը կ'ընէ միս-միսակ, որովհետեւ մարդիկ անձամբ իրեն վստահեր են, իսկ ինք չի կրնար ուրիշներու վստահիլ նման մեծ գումարներ:

Կը յուզուիմ այս երիտասարդուհիին իմաստութեան եւ մարդոց հանդէպ ունեցած իր նրբագագցութեան ի տես: Միւս կողմէ սակայն, բարկութիւնը կը ցնցէ զիս, երբ կը մտածեմ՝ որքա՞ն տակաւին այս խրոխտ, հպարտ ժողովուրդը ստիպուած պիտի ըլլայ օգնութիւններու վստահիլ, օգնութիւն սպասել, եւ առանց անոնց, ապրիլ սարսափը վաղուան անորոշութեան:

Դեռ քանի՞ տարի, քանի՞ դար պիտի մնանք այսպէս ուրիշներէ կախեալ, առանց իսկ իւր ունենալու, որ գոնէ «մենք մեր իւրով տապկուինք»:

Վերջին ամիսներու դէպքերն ու գաղթականներու նոր ու հսկայ ալիքը կը յուշեն (երբեմն նաեւ կը մխիթարեն), որ կարծես երկրագունդիս գրեթէ բոլոր երկիրները մատնուած են այս ան-իւր վիճակին, աշխարհի ժողովուրդներուն մեծամասնութիւնը դարձած է գաղթական ի՞ր իսկ երկրին մէջ, դարձած է աչքերը յոյսով յառած մեծ պետութիւններէն գալիք «օգնութիւններուն», որոնք աւելի շատ ողորմութեան համ ու հոտ ունին:

Ի՞նչ ընել սակայն, ճար ու ճարակ ունի՞նք: Ունինք՝ «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»:

Մինչ այդ սրտցաւ հայուհիներ, իրենց բարի գործերով ոչ միայն կը սատարեն որ մագորդները մնան, այլ նաեւ գեղեցիկ օրինակ կը դառնան: Անկէ ետք՝ ճար մը պիտի ըլլայ հարկաւ:

«Ս. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ԴԱՐՉԵԱԿ ԲԵՄԻ ՎՐԱՅ

Հովանավորությամբ Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Մասիս Ս. Եպս. Զօպուեանի, Կիրակի, 1 Մայիս 2022-ին, Բերիոյ Հայոց Թեմի Ուսումնական Խորհուրդի «Ս. Մեսրոպ Մաշտոց» մանկապատահարը:

գաղութներուն: Արաբերէն բացման խօսքով Սիլվա Ճապաղջուրեան ըսաւ որ ինչքան ուրախալի է միջավայրը, երբ գարունն ու երաժշտութիւնը միատեղ կը ծաղկին: Ան յայտնեց, որ



Նեկան երգչախումբը իր տարեկան համերգը ներկայացուց, ունկնդիրները տեղափոխելով երկիրէ երկիր: Երգչախումբի խմբավարն էր մայեսթրա Գայիանէ Սիմոնեան:

երգչախումբը կարծ ճամբորդութեամբ մը մեզ պիտի փոխադրէ աշխարհի գանազան երկիրներ, ուր հայկականին կողքին պիտի ծանօթանանք տարբեր մշակոյթներու:



Ապա շնորհակալութիւն յայտնեց ծնողներուն, որոնք իրենց գաւակները վստահեցան երգչախումբին: Շնորհակալութեան երկրորդ խօսքը ուղղուած էր երկրիս նախագահ Պաշտօնաւար Ասատիւն՝ մշակոյթն ու արուեստը մշտապէս քաջալերելուն համար:

Տէրեան, դաշնամուրով երգչախումբին կ'ընկերակցէր Շողեր Օհանեան-Քահրէմեան:

Ելոյթին բացումը կատարուեցաւ Սուրիական հանրապետութեան եւ ՀՀ զոյգ քայլերգներով:

Գեղեցիկ բեմայարդարումը, երգողներուն ճաշակաւոր տարագներն ու երգչախումբի հարուստ երգացանկը մանուկներու գունեղ աշխարհին հարազատ պատկերը կ'արտացոլացնէին:

Հայերէն բացման խօսքով Սեւանայ Հալլաճեան անդրադարձաւ հայ երաժշտութեան, զայն համարելով արտայայտիչ մեր երազներուն, արտացոլացումը մեր պատմութեան եւ հայ ազգը բնորոշող արուեստի պայծառ երանգը: Ան կարեւոր համարեց համազգայինի դերը հայ մշակոյթի պահպանման մէջ: Երախտագիտութիւն յայտնելով թեմիս առաջնորդին մշտական քաջալերանքին, տարիներու վաստակաշատ խմբավար Գայիանէ Սիմոնեան-Տէրեանին եւ երգչախումբի մասնակցող փոքրիկներուն ծնողներուն, ան լուսարձակի տակ առաւ երգչախումբի այս տարուան համերգին խորագիրը, դիտել տալով որ ՆՕՍՏ Արամ Ա. Կաթողիկոսը այս տարին հռչակեց Սփիւռքի տարի, ուստի երգչախումբին ելոյթը նուրիւնուած էր համայն աշխարհի մէջ տարածուած հայ տարբեր



Համերգին բեմավարները երգչախումբի անդամներ էին: Իւրաքանչիւրը հրամցուած երգի մը նկարագրութիւնը ներկայացուց:

Յայտագիրը բաժնուած էր երկու մասի: Մեր ճամբորդութիւնը սկսաւ Սուրիայէն՝ «Անա Սուրի» արաբերէն երգով, յետոյ անցանք Ֆրանսա, Ամերիկա, ապա Սպանիա, Իտալիա, Լիբանան եւ վերջապէս Ռուսիա: Մատուցուեցաւ իւրաքանչիւր երկրի հանրածանօթ երգը:

Երկրորդ մասով մեր օդանաւը վայրէջք կատարեց Հայաստան ու մնաց հին, ունկնդիրներուն հրամցնելով հայրենասիրական ու ազգային երգեր, վերյիշեցնելով մեր ազա-

տագրական պայքարը, Շուշիի մէջ նահատակուած ընկերներն ու մեր գեղեցիկ ու քաղցրիկ Հայաստանը:



երգը սորվին ու երգեն ո՛չ միայն բեմերու վրայ, այլեւ ուր որ երթան, որպէսզի պահեն մեր ազգային արժէքները:

Հալլապահայ մեր հերոսներն ալ Արցախի գոհուեցան պահելու մեր ազգութիւնը, մեր հայրենիքը: Անոնց հայրենասիրական ոգին այս բեմէն կը ծլէր, հոսկէ կ'արմատանար: Այս գաղութին, այս բեմին վրայ հայը կը պայծառանայ, վաւերական հայ կը դառնայ: Պատի՛ն սուրիահայութեան, որ

Աւարտին, Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Մասիս Ս. Եպս. Զօպուեան պատգամով իր ուրախութիւնը յայտնեց երգչախումբին մաս կազմող պատանիներուն փայլուն, յոյս

հակառակ ամէն դժուարութիւններուն եւ զրկանքներուն, իր կեանքը կը կազմակերպէ ու կը վերադարձուի:



Սիրելի՛ փոքրիկներ, Այսօր մեզ ներշնչեցիք եւ յոյսը ծաղկեցուցիք մեր մէջ ձեր երգերով: Կը խոստանանք այս գաղութը ամուր պահել, որպէսզի դուք ծաղկիք եւ ձեզի յաջորդող սերունդներն ալ այս բեմին վրայ կանգնին ու հայ երգը ծաղկեցնեն:

ու լաւատեսութիւն ներշնչող ելոյթին համար:

Այս անդրադարձաւ խմբավարուի Գայիանէ Սիմոնեան-Տէրեանի հալլապահայութեան մշակութային կեանքի ծաղկեցման նուիրած 30 տարիներու աշխատանքին, դիտել տալով, որ ան ինքզինք նուիր

Ան փափաք յայտնեց, որ այս փոքրիկները օր մը անպայման այ-



ցելէն Արցախ, Հայաստան ու անջնջին մայրենի հողին:

րեց այս գաղութին ու հանդէս եկաւ ո՛չ թէ որպէս սովորական խմբավար, այլ որպէս վարպետ:

Տէր Մասիս դիտել տուաւ, որ Հալլապա յաղթահարելով իր դժուարութիւնները կ'ապրի ու կը ծաղկի: «Պատի՛ն հալլապահայութեան,

Ձեռնարկը իր ավարտին հասաւ սրբազան հօր «Պահպանիչ» անթրքով:



պատի՛ն Բերիոյ Հայոց Թեմին եւ Ուսումնական Խորհուրդին, որոնք 49 տարի այս երգչախումբը քրտինքով պահեցին, ծրագրաւորումով պահեցին, որպէսզի մեր գաւակները հայ

Աւելցնեք, որ երգչախումբը ելոյթ ունեցաւ նաեւ հալլապահայ վարժարաններու աշակերտութեան համար, Ուրբաթ, 29 Ապրիլ 2022-ին:

Արիի Գեղորդեան

ՍՈՒՐԻԱՐԱՅՑԸ ԵՐԵՎԱՆԵԱՆ ԳԻԾԻՆ ԿՐԱՅ ԿԱՐԵՒՐ ԳՈՐԾՕՍՆ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԽԹԱՆԵԼՈՒ ԵՒ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԱՊԱՅՈՎԵԼՈՒ

Սուրիական-հայաստանեան գործարար խորհուրդը կը ձգտի կրկին հաստատել իր հիմքերը մայրաքաղաք Երեւանի մէջ՝ խթանելու Սուրիոյ հետ տնտեսական գործակցութիւնն ու ներգրաւելու այլազան ներդրումներ, յատկապէս նկատի ունենալով Ուքրանիոյ մէջ Ռուսիոյ զինուորական թափանցումին հետեւանքով դրամագլուխներու եւ ներդրողներու Ռուսիայէն դէպի Հայաստան հոսքը, գերծ մնալու Ռուսիոյ վրայ բանեցուած արեւմուտքի եւ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցներէն:

Սուրիական-հայաստանեան գործարար խորհուրդի նախագահ Լեւոն Չաքի Ետալեանի համաձայն. «Երեւանեան ոլորտ մուտք գործելը այս շրջանին յանդուգն քայլ եւ անփոխարինելի առիթ կարելի է համարել՝ երկու երկիրներու տնտեսական գործակցութեան կարելիութիւնները բացայայտելու եւ հայ գործարարներու դրամագլուխները ներքաշելու սուրիական ներդրումային խոստմանալից ոլորտներու մէջ, մանաւանդ եթէ նկատի ունենանք, որ Սուրիան տասը տարուան պատերազմէն դուրս եկած է տնտեսական իր ենթակառուցվածքներու փլուզումով եւ այս գործակցութիւնը կրնայ տնտեսութեան վերականգնումին սատարող ներդրումներուն համար լայն դաշտ բանալ:

Այս իսկ նպատակով Ետալեան մեկնեցաւ Հայաստանի մայրաքաղաք Երեւան եւ մէկ շաբթուան տեւողութեան, համապատասխան կողմերու հետ իր հանդիպումներուն ընթացքին քննարկեց երկու երկիրներու տնտեսական գործակցութեան հեռանկարներն ու փոխադարձ շահերը, ինչպէս նաեւ 2021-ին Սուրիոյ սահմանած 18 թուակիր ներդրումային օրէնքին լոյսին տակ ներդրումային կարելիութիւններու շահարկումը: Այս մէկը կրնայ աշխուժացնել երկու երկիրներու տնտեսական գործակցութիւնը եւ Սուրիոյ դէմ սահմանուած արտաքին պատժամիջոցներուն հետեւանքով ներդրումային կորսուած առիթները վերականգնել: Այս բոլորը այն պահուն, երբ Սուրիա խիստ կարիքը ունի նման գործակցութեան, իսկ աշխարհը տարուած է ուքրանական պատերազմով եւ համաշխարհային տնտեսական աճի դանդաղեցման վրայ անոր աղետալի հետեւանքներով: Այս գործակցութիւնը Ռուսիայէն Հայաստան վերադարձած հայ գործարարներուն համար կարելիութիւն կը ստեղծէ օգտուելու Սուրիոյ մէջ ներդրումային այլընտրանքային շահաւետ առիթներէն:

Ետալեան յայտնած է, որ հայկական կողմին հետ իր շինիչ հանդիպումներուն ընթացքին քննարկուած են Սուրիոյ մէջ ներդրումային կարելիութիւնները: Անոր համաձայն. «Այս քննարկումները տեղի

ունեցած են Երեւան այցելութեան շրջագիծին մէջ առեւտրական, արդիւնաբերական եւ գիւղատնտեսական պայատներու դաշնութեան հետ հանդիպումներուն ընթացքին:



Քննարկուած են BOT-ի (առեւտրային համացանցային հասնակարգ) եւ PPP-ի (գնողական արժէքի համարժէքութեան դրոյքաչափեր) օգտագործումով ներդրումներու կարելիութիւնները եւ երկու երկիրներու առեւտրատնտեսական յարաբերութիւններու զարգացման միջոցները: Հայկական կողմին փոխանցուած է արաբերէնէ հայերէնի եւ անգլերէնի թարգմանուած 50 էջանի թղթածրար մը, ինչպէս նաեւ արտահանման յատուկ նիւթերու 13 էջանի ցանկ մը, որ կ'ընդգրկէ 199 յօդուած եւ մաքսային օրէնքի բաժին մը: Տրամադրուած է նաեւ Սուրիոյ մէջ ներդրումային հարցերու լուսարանման յատուկ սկզբնառակ մը»:

Ետալեան հանդիպած է նաեւ Հայաստանի առեւտրարդիւնաբերական պալատի գործադիր տնօրէն Անդրանիկ Ալեքսանեանի եւ ձեռնարկութիւններու տնօրէն Ետկար Մեհրապեանի հետ, ներդրումներու խթանման եւ արտաքին կապերու վարչութեան պետ Ալիսա Եղիազարեանի ու արտաքին յարաբերութիւններու տնօրէն Սերժ Ըլդարեանի հետ: Վերջիններս հետաքրքրուած են Սուրիոյ ներդրումային նոր օրէնքով, որուն շնորհիւ Սուրիոյ մէջ օտար, յատկապէս հայաստանցի ներդրողներու աճը որակական ուստում մը կրնայ արձանագրել:

Ետալեան ՀՀ Տնտեսութեան Նախարարութեան Զբօսաշրջութեան Կոմիտէի նախագահ Սիսիան Պօղոսեանի հետ հանդիպելով քննարկած է նաեւ զբօսաշրջութեան ոլորտին մէջ երկու երկիրներու յարաբերութիւններու զարգացման հեռանկարները եւ յատկապէս Սուրիոյ ծովագերեան գրաւիչ շրջաններուն մէջ տնտեսական արդիւնաւետ ներդրումներ իրականացնելու կարելիութիւնները:

Սուրիական-հայաստանեան գործարար խորհուրդի նախագահը հանդիպում ունեցած է նաեւ Տնտեսական Ծրագրերու եւ Մեծ Ընկերութիւններու Կոմիտէի նախագահ

Վազգէն Սաֆարեանի հետ, խորհրդակցելու՝ «Կարելի է ընկերութիւններու Սուրիոյ մէջ մասնաճիւղեր կամ ներկայացուցչութիւններ ունենալու կարելիութեան մասին, ինչ որ դրական անդրադարձ կրնայ ունենալ երկու երկիրներուն, անոնց գործարարներուն եւ բարեկամ ժողովուրդներուն վրայ եւ մեծ առիթ կը ստեղծէ ներգրաւելու հայաստանցի ներդրողներ եւ նոր դրամագլուխներ, որոնց այնքան կարիքը ունի սուրիական տնտեսութիւնը վերաշխուժանալու համար»:

Ետալեան այցելեց նաեւ Հայաստանի մէջ Սուրիոյ գործերու ժամանակաւոր հաւատարմատար Ահմատ ալ-Ազպայի: «Անոր ներկայացուցիչ երեւանի մէջ հայաստանեան գործարար կողմերու հետ իմ հանդիպումներուն ամբողջական գեկոյցը, որպէսզի տեղեակ ըլլայ եւ հետեւի երկու երկիրներու տնտեսական գործակցութիւնը նոր մակարդակի վրայ տեսնելու մեր քննարկումներուն, արժարժա՞ծ մտքերուն»:

ՀԱՅՈՑ... Սկիզբ՝ էջ 5

անհերքելի իրողութեան վրայ, ապա լուսարձակի տակ առաւ Հայ Դատի իրաւական թղթածրարի պատրաստման աշխատանքներուն համահայկական մասնակցութեան հրամայականը եւ կարելի համարեց Արցախի հարցին արդարացի կարգաւորումը:

Ան ընդգծեց. «Մեր ազգի դատին նշումը այս տարի կը կատարենք Նախորդ տարիներէն բոլորովին տարբեր պայմաններու մէջ, որովհետեւ կը տառապինք նոր հողերու կորուստով: Այս տարի մեր ոգեկրօնական հանդիսութիւններուն հայրենի իշխանութիւններու նահանջի դրսեւորումներուն ի տես ամօթ զգալով կ'աղօթենք մեր սրբազան Նահատակներուն հոգիներուն համար»:

Դժուար թէ այժմ-այժի կարենանք գալ Վարուժանի, Չարդարեանի, Սիւսանթոյի, Սեւակի, Թլկասիցիի հետ, գուցէ չհամարձակինք իրենց յուշերով մեր երեկոյին հրաւիրել երկանեանը, Թեղիկեանը, Շիրակեանը, Ծաղիկեանը: Համոզուելով հանդերձ մեր դատական թղթածրարի իւրաքանչիւր կէտի արդարացիութեան, այսօր աշխարհասփիւռ հայութեանս համար կան էական հարցադրումներ, որոնց պատասխան-յստակացումները մեր դատի վերաբերող աշխատանքներուն համար, յատկապէս ներագագային իմաստով, մեծապէս կարելիոր են»:

Այնուհետեւ բանախօսը անդրադարձաւ կարգ մը կէտերու, որոնց հիմամբ ամբողջական կը դառնայ Հայ Դատի իրաւական փաստաթուղթերու թղթածրարը: Բանախօսը շեշտադրեց, որ հողերը վերադարձնելու գործընթացը հաստա-

ել առաջարկներուն», ըսաւ Ետալեան:

Ետալեան Երեւանի մէջ ունեցած իր հանդիպումները եզրափակեց այցելելով ՆՍՕՏՏ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որպէսզի Վեհափառ Հայրապետը տեղ-



եակ պահէ Սուրիոյ եւ Հայաստանի տնտեսական յարաբերութիւններու նախատեսուող փոխշահաւետ գարգացումին: Վեհափառ Հայրապետը կարելի համարեց այս յարաբերութիւններու գարգացումը տարբեր ոլորտներու մէջ՝ զանոնք հասնելու սուրիացի եւ հայաստանցի ժողովուրդներու եղբայրական ջերմ յարաբերութիւններու մակարդակին:

տապէս իրատեսական է: Կան հիմնական գործոններ, որոնցմով կարելի է որոշել, թէ ո՞ր հողերը պիտի փոխանցուին հայերուն, որպէս Տեղապանութեան պատճառով կորուսուած տարածք, ապաւնեց այդ գործոնները: Հանդիսութիւնը վերջ գտաւ Հայր Գեորգ Պահեւեանի «Պահպանիչ» աղօթքով:

Ներկաները անգամ մը եւս վերաթարմացուցին Տեղապանութեան յիշողութիւնը եւ վերահաստատեցին պահանջատիրական իրենց ուխտը՝ շարունակելու պայքարի երթը մինչեւ ազգային իրաւունքներու վերականգնում:

ԿՈՐԱՏՈՒՑԻՆԵ... Սկիզբ՝ էջ 5

Կը դիմադրէ»:

Մեր պատերազմը, այս փուլին, սահմանին չէ, զինուորական պատերազմ չէ, այլ՝ ներհայկական է, մեր կորուստները վերածելու վերականգնումի մարտահրաւերի: Այս մարտահրաւերի յաղթահարման մէջ կը կայանայ մեր իսկական մեծութիւնը: Մեր պատմութիւնը վկայ:

Հայ ազգը վերապրեցաւ խաղաղասէր ու ազատատենջ ժողովուրդներուն սպառնացող ամենամեծ աղետէն վերջ, մոխիրներէն յարութիւն առաւ ան ու շարունակեց կառուցել, սորվիլ, արարել եւ աշխատիլ անկտրուրմ թափով:

Այսօր եւս Նոյնը պէտք է ընել՝ դասուելու քաղաքակիրթ եւ յառաջադէմ այն քաղաքակիրթներուն կարգին, որոնք հակառակ դժուարութիւններուն, հաստատուն քայլերով իրենց ժողովուրդներուն ապահովութիւնը, բարեկեցութիւնն ու հանգիստ կեանքը ապահովեցին:

Ընկէջ
«Ալ-Նահար»
22 Ապրիլ 2022

ԻՆՉ Կ'ԸՍԵՆ ԱՍՏՂԵՐԸ



ԽՈՅ

Գարուն բուրոդ այս շաբաթը պիտի ընթանայ հեգասահ: Ձեր բարձր տրամադրության շնորհիվ յաջողություն պիտի արձանագրեք ձեր գործերուն մեջ:



ՑՈՒԼ

Բծախնդիր ըլլալով մեկտեղ աշխատանքի մէջ տեսարար իտեալականին մի՛ ձգտիք: Փոքր յաջողութիւնները բնականաբար կ'առաջնորդեն աւելի մեծին:



ԵՐԿՈՒՐԵԱԿ

Այլոց հետ մի՛ համեմատեք դուք ձեզ: Ձեր իւրայատկութիւնը պահեցէ՛ք եւ պիտի կարենաք իրականութեան վերածել ձեր երազները:



ԽԵՅՁԵՏԻՆ

Անիմաստ ըսի-ըսաներէ հեռու մնացէ՛ք եւ լուռ աշխատեցէ՛ք: Լուռ աշխատանքը ձեզ պիտի առաջնորդէ դէպի բարձրունք, վերելք եւ յաջողութիւններ:



ԱՌԻՇ

Ինքնագովութեամբ մի՛ գբաղիք, ծիծաղելի կը դառնաք: Թոյլ տուէ՛ք, որ ձեր աշխատանքներուն շնորհիւ ուրիշներ գնահատեն ձեզ:



ԿՈՅՍ

Ձեր բոլոր ներուժը տրամադրեցէ՛ք ձեր ասպարեզին մէջ յառաջդիմելու եւ Նոր հորիզոններու հասնելու: Այս շաբաթ արդիւնաւետ հանդիպումներու եւ բանակցութիւններու շաբաթ է:



ԿԵՒՈՔ

Դուք հարուստ միտք ունիք եւ աշխոյժ էք այս շաբաթ: Նորաճ ծրագիրներ նախաձեռնելու ձեր կարողակաւորութիւնը լաւագոյնս պիտի օգտագործեք: Մի՛ յայտարարեք ծրագրի մը մասին՝ նախքան իրականանալը:



ԿԱՐԻՃ

Առողջական որոշ հարցեր պիտի յաղթահարեք կլիմայի փոփոխութեան հետ: Տան մէջ ջերմ մթնոլորտով լեցուն շաբաթ մը պիտի անցընէք:



ԱՂԵՂԱՄՈՐ

Նախանձը ձեզ կը նսեմացնէ: Ձեր ուժերուն վստահելով յաջողութեան ձգտեցէ՛ք, առանց ուրիշը մրոտելու անիմաստ ճիգերով:



ԱՅՏԵՂՋԻՐ

Լայնամիտ էք ու լաւատես: Ձեր բնաւորութեան գովելի գիծերուն բերումով պիտի արժանանաք ձեր միջավայրի յարգանքին ու վստահութեան:



ՋՐՈՍ

Յաճախ կը կարծեք, թէ պաշտօնի հասնիլը նպատակ է, սակայն իմացէ՛ք, որ պաշտօնը քննութիւն մըն է, որ կը բացայայտէ ձեր անձնաւորութեան մութ գիծերը: Ուստի մի՛ չարաշահեք ձեր պաշտօնը:



ՁՈՒԿ

Նախաձեռնող եղէ՛ք նոյնիսկ ձեր անձնական կեանքին մէջ: Յաջողութիւնը աշխատանքով կը նուաճեք, կարիք չունիք կեղծաւորութեամբ մարդիկ սիրաշահելու՝ գործ ակնկալելով անոնցմէ:



ՄԹԵՐՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԵՐԿԱՐԱՅՆԵԼ ԿԵԱՆՔԸ ՏԱՍԸ ՏԱՐԻՈՎ

Պերկենի (Նորվեգիա) համալսարանի գիտնականները պարզած են, որ լոբազգիներու, ընկուզեղէնի եւ ամբողջական ձաւարեղէնի օգտագործումը, ինչպէս նաեւ կարմիր միսէն եւ վերամշակուած մթերքներէն հրաժարումը կրնան զգալիօրէն երկարացնել կեանքը: Զետագօտութիւնը հրապարակուած է PLOS Medicine ամսագիրին մէջ:



Կը նշուի, որ սննդակարգի հետ կապուած վտանգի գործօնները ամէն տարի միլիոնաւոր անձերու մահուան պատճառ կը դառնան: Ժամանակակից, արեւմտեան սննդականոնը, որ կը ներառէ վերամշակուած մթերքներ, բարձր ճարպեր եւ պարզ ածխաջուրեր, կը յառաջացնէ բազմաթիւ հիւանդութիւններ եւ կը վտանգէ առողջութիւնը:

Նոր ուսումնասիրութեան մէջ հետազօտողները օգտագործած են հիւանդութիւններու համաշխարհային ուսումնասիրութեան տուեալները՝ ստեղծելու համար ձեւ մը, որ կը գնահատէ կեանքի տեւողութեան եւ սննդակարգի շարք մը փոփոխութիւններուն միջեւ կապը: Պարզուած է որ 20 տարեկանէն սկսեալ առողջապահական եւ հաւասարակշռուած սննդակարգի անցնիլը կեանքի տեւողութիւնը կ'երկարէ 10-13 տարիով, 60 տարեկանէն՝ 8-9 տարիով, իսկ 80 տարեկանէն յետոյ՝ երեք տարիով:

ՅԱՄԵՄՈՒՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԸ ՊԱՅՔԱՐԻՆ ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՄ

Սննդաբան Տատիանա Տիկին համաձայն, որոշ համեմունքներ հարկ է անպայման ներառել մեր սնունդին մէջ, որովհետեւ անոնք կը նպաստեն քաղցկեղի կանխարգիլման:

Անոնք են՝ կասիան, քրքումը, ուրցը (արաբ. գաթաքար պարրի), եղեսպակը (արաբ. մարիամի) եւ օրիկանօն:



Այս համեմունքները, ըստ մասնագետին, հարուստ են հակաօքսիտաններով, որոնք ունին հակաքաղցկեղային ազդեցութիւն: Անոնք կը պայքարին նաեւ ազատ արմատներու դէմ:

Կասիան կը նուազեցնէ արեան շաքարը եւ սրտանօթային հիւանդութիւններու վտանգը, կը պայքարի բորբոքումներու դէմ, իսկ քրքումը կը բարելաւէ ուղեղին աշխատանքը եւ կը նպաստէ նիհարնալու:

Մասնագետը աւելցուցած է նաեւ, որ ուրցը օգտակար է պաղառութեան պարագային, եղեսպակը՝ մարսողութեան խանգարման, իսկ օրիկանօն կը նպաստէ աղետամոքսային համակարգի աշխատանքին:

Խոհագիր

ԿԱՍԻԱՅՈՎ ԵՒ ՇԱՔԱՐՈՎ ԿՐԿՆԵՓ

Բաղադրիչներ

- 2 1/4 գաւաթ ալիւր
- 1 1/4 թէյի դգալ պէյքինկ փաուտըրը
- 1/4 թէյի դգալ աղ
- 1 թէյի դգալ փոշի կասիա
- Կես գաւաթ կարագ (սենեակի ջերմաստիճանով)
- 1 գաւաթ շաքար
- 1 հաւկիթ
- 2 ապուրի դգալ նարինջի հիւթ
- Վանիլլա
- 1 հաւկիթի դեղնուց, 1 ապուրի դգալ հեղուկ կաթ կամ ջուր (երեսը ծեփելու համար):

Պատրաստութիւն

Փուռը տաքցնել 180 ջերմաստիճանով, ափսէին յատակը ծածկել յատուկ թուղթով: Խորունկ ամանի մը մէջ խառնել ալիւրը, պէյքինկ փաուտըրը, աղն ու կասիան: Երկրորդ ամանի մը մէջ հարիչով գարնել հաւկիթը, նարինջի հիւթը, կարագը եւ վանիլլան, ապա քիչ-քիչ աւելցնել ալիւրով խառնուրդը: Ստացուած խմորը փոքրիկ գունդերու բաժնել, ափսէի մը վրայ շարել եւ 10-15 վայրկեան սառնարանը պահել, ապա ձեւաւորել՝ ըստ ճաշակի: Ձեւաւորուած կրկնեփները շարել փուռի ափսէին վրայ, իւրաքանչիւրին երեսը ծեփել հաւկիթի եւ կաթի խառնուրդով: Ամանի մը մէջ խառնել շաքարն ու կասիայի փոշին: Խառնուրդը ցանել կրկնեփներուն վրայ: Ափսէն փոխադրել նախապէս տաքցուած փուռը եւ եփել 11-13 վայրկեան, մինչեւ որ երեսները ոսկեգոյն դառնան:





Ռաֆֆի Սիկսիան

ՏԵՂԱԿԱՆ

ԼՈՒՐԵՐ ՍՈՒՐԻՈՅ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵԱՆՔԸՆ

- Հերթական երրորդ անգամ ըլլալով, Սուրիոյ ֆուտբոլի Ա. դասակարգի ախոյեան հռչակուեցաւ Լաթաքիոյ Թշրինը: Պատմութեան մէջ այս 5-րդ անգամն է, որ Թշրինը կը հանդիսանայ ախոյեան:

- Սուրիոյ պասքէթի ախոյեանութեան աւարտին, Հալէպէն Իթթի-հատն ու Ճալաաը, Դամասկոսէն Ուահտէն եւ Հոմսէն Քարամէն հասան աւարտական քառեակ: Յայտնենք, որ սոյն փուլին իւրաքանչիւր խաղացող իրաւունք ունի կազմին միացնելու արհեստավարժ մէկ արաբ եւ մէկ օտար խաղացող:

- Սուրիոյ պասքէթի Բ. դասակարգի ախոյեանութեան աւարտին, Հալէպէն Հուրիէ եւ Դամասկոսէն Աշ-րաֆիէ խումբերը բարձրացան Ա. դասակարգ: Աւարտական փուլին ՀՄԸՄ-ի աղջկանց խումբը արձանագրեց մէկ պարտութիւն եւ երկու յաղթանակ, սակայն կէտերու տարբերութիւնը անաշխատեղութիւնը տուաւ Հուրիէին: Յիշենք, որ Հուրիէի մարզիչն է Մանս Մարգարտեան:



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԵԱԼ ՄԱՏՐԻՍ ԱՊԱՅՈՎԵՑ ԻՐ 35-ՐԴ ՏԻՏՂՈՍԸ

Նախքան մրցաշարքի աւարտը, Սպանիոյ 2021-2022 տարեշրջանի ախոյեան հանդիսացաւ մայրաքաղաքի արքայական խումբ՝ Ռեալ Մատրիտը: Մրցաշարքի 34-րդ փուլի մրցումներու ծիրէն ներս, Ռեալ 4-0 արդիւնքով պարտութեան մատնեց Սպանիոյը: Հանդիպումի 33-րդ եւ 43-րդ վայրկեաններուն, պրագիցի Ռոտրիկոս Նշանակեց կազմին ամառին երկու կողմը: Երկրորդ կիսախաղին իտալացի մասնագետ Գարլո Անչելոթին դաշտ ուղղեց մրցաշարքի կուսըրիստ ֆրանսացի Զարիմ Պեպեման եւ Մարքո Ասենսիոն, որոնք 55-րդ եւ 85-րդ վայրկեաններուն կրկին ցնցեցին մրցակիցին դարպասը: Այսպիսով Ռեալ ապահովեց 81 կէտ, 17 կէտերու տարբերութեամբ՝ իր ետին պահելով Պարսելոնան, Սելիլիան եւ Աթլէթիքո Մատրիտը:



Անշեւտոն Ասենսիոն Միւլա Մարձիձն է, որ ԱՊԱՅՈՎԱԾ Է 5 ԵՐԿԻՐՆԵՐՈՒ ՏԻՏՂՈՍ

Սպանիոյ Ռեալ Մատրիտին հետ ախոյեան հանդիսանալով, իտալացի Մարգիչ Գարլո Անչելոթին եղաւ ամառին մարզիչը, որ յաջողեցաւ տիրանալ հինգ լաւագոյն մրցաշարքերու ախոյեանութեան: 62 տարեկան մասնագետը յաջողեցաւ ձեռք ձգել Ռեալ Մատրիտի 35-րդ տիտղոսը: Անոր ամառին տիտղոսը եղաւ Իտալիոյ Միլանին հետ 2004-ին, ինչպէս նաեւ 2010-ին Անգլիոյ Չելսիին հետ նուաճեց տիտղոսը, իսկ 2013-ին Փարիզ Սան Ժերմանին հետ դարձաւ Ֆրանսայի ախոյեան:

Գերմանիոյ Պայերն Միւնխիսն հետ ալ ան կրցաւ ձեռք բերել տիտղոս մը: Աւելցնենք, որ Անչելոթին աշխարհի լաւագոյն մարզիչի կոչումը ստանալու թեկնածու է:



ԽԱԶԲԱՌ (ՄԽ 388)

Պատրաստեց՝ Մարինա ԶիլԱբօշեան-Պօղիկեան

	1	2	3	4	5	6	7	8	9	10	11	12
1												
2												
3												
4												
5												
6												
7												
8												
9												
10												
11												
12												

Հորիզոնական

- Յոզևաժ, ուժասպառ: Արեւ:
- Հակառակ՝ 7001: Ժխտական պատասխան: Եւրոպական երկիր:
- Նշագեղձ: Ձայնանիշ: Հակառակ՝ առարկայ:
- Հակառակ՝ լեռ: Հակառակ՝ դաշտ: 2600:
- Յորդահոս, յորդաբուխ: Իրերայաջորդ տառեր:
- Տառի մը անունը: Հակառակ՝ 7400: Ծառի կոճղ:
- Տարի: Հետեւեալ խօսքի հեղինակին մականունը. «Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք, թող որք աշխարհի հայուն կարողայ նախատինք»:
- 4060: Խոնարհ: Հակառակ՝ ցաւի ճիչ:
- Կրկնուած ձայնաւորներ: Նոր: Տառի մը անունը:
- Հակառակ՝ Սիամանթոյի ծննդավայրը: Բարայր:
- Քանդել: Հակառակ՝ 5300:
- Տառի մը դրացիները: Ցասում: Բաշ:


Ուղղահայեաց

- Գորով, գուրգուրանք:
- Անագան: Ժողովրդային, հասարակ:
- Հակառակ՝ 365 օր: Հաստատական պատասխան:
- Գումարտակ: Ահաւասիկ:
- Ցուցական դերանուն: Նետ, սլաք:
- Խորհրդածութենէ անկախ բնական ազդում: Տառի մը անունը:
- Արական անուն: Յոզևակերտ մասնիկ:
- 5800: Տառի մը դրացիները: Զէն: Խորք:
- Գում: Կոճակի օղակ:
- Տառի մը անունը: Ձայնաւոր տառեր: Հակառակ՝ տառի մը անունը:
- Սուրբ Գիրքին մէջ Աբրահամի կինը: Տղամարդ:
- «Կապոյտ Լոյս» պատմուածքներու հատորին հեղինակը:

ԽԱԶԲԱՌ (ՄԽ 387)

	1	2	3	4	5	6	7	8	9	10	11	12
1	ա	բ	գ	դ	ե	զ	է	ը	թ	ա	բ	գ
2	ա	բ	գ	դ	ե	զ	է	ը	թ	ա	բ	գ
3	ա	բ	գ	դ	ե	զ	է	ը	թ	ա	բ	գ
4	ա	բ	գ	դ	ե	զ	է	ը	թ	ա	բ	գ
5	ա	բ	գ	դ	ե	զ	է	ը	թ	ա	բ	գ
6	ա	բ	գ	դ	ե	զ	է	ը	թ	ա	բ	գ
7	ա	բ	գ	դ	ե	զ	է	ը	թ	ա	բ	գ
8	ա	բ	գ	դ	ե	զ	է	ը	թ	ա	բ	գ
9	ա	բ	գ	դ	ե	զ	է	ը	թ	ա	բ	գ
10	ա	բ	գ	դ	ե	զ	է	ը	թ	ա	բ	գ
11	ա	բ	գ	դ	ե	զ	է	ը	թ	ա	բ	գ
12	ա	բ	գ	դ	ե	զ	է	ը	թ	ա	բ	գ

ԼՈՒՐԻՆ



«ՀԱՅ ԴԱՏՆ ՈՒ...»

Սկիզբ՝ էջ 1

րենիքը, կը դառնայ ովկիանոսի յատակը կորած Աթլանթիկ քաղաքին նման:

Գահուճեան դիտել տուաւ, որ Հայ ժողովուրդին համար Հայ Դատը լոկ Տեղասպանութեան ճանաչման եւ հատուցման հարցերը չեն,



այլեւ Ամբողջական հայութեամբ Ամբողջական Հայաստանի տեսլականին իրականացումը: Ապա եզրափակելով յայտնեց, որ խորհրդաժողովը

ՀՄԸՄ-ի, Սուրիոյ Պատանեկան Միութեան, Քրիստափոր ուսանողական եւ Տիրուկի ուսանողական-երիտասարդական միութիւններու, Սուրիոյ Երիտասարդաց Միութեան, Սուրիահայ Օգնութեան Խաչի, Թեքեան Մշակութային Միութեան, Համագայինի, Հայ Կաթողիկէ Միութեան, Հայ Աւետարանական Համայնքի Բ. Ձ. Երիտասարդաց Միութեան, ինչպէս նաեւ «Գանձասար»-ի թղթակիցներ:

Խորհրդաժողովը կ'ընդգրկէր



հետեւեալ չորս գեկոյցները՝ Ա- Հայ Դատ. «Սահմանում, Պահանջատիրութիւն, Գրասենակներ եւ Անոնց Գործունէութիւնը»

Չեկուցաբեր՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ Քաղաքական Հարցերու գրասենակի

Չեկուցաբեր՝ իրաւաբան, միջազգային օրէնքի մասնագետ, Արդարութեան եւ Մարդկային Իրաւանց Հայկական Իրաւական կեդրո-



նի տնօրէն խորհուրդի անդամ՝ դոկտ. Գեորգ Յակոբճեան:

Յակոբճեան նախ լուսարանեց միջազգային օրէնքին սահմանումը, ապա խօսեցաւ Հայոց Տեղասպանութեան հատուցման իրաւական հիմքերուն մասին:

Գ- «ՉԼՄ-ներուն Դերը Հայ Դատի Աշխատանքներուն Մէջ»:

Չեկուցաբեր՝ ՀՅԴ-ի անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր,

ներն ու կազմակերպութիւնները ներկայացուցին գեկոյցներ Հայ Դատին գծով իրենց տարած աշխատանքին մասին:

Դ- «Հալէպահայ Միութիւններու Դերակատարութիւնը Հայ Դատի Աշխատանքներուն մէջ»:

Չեկուցաբեր՝ իրաւաբանագիր, Հալէպի Հայագիտական Հիմնարկի «Հայ Դատ» նիւթի դասախօս՝ Աւօ Գաթրճեան: Գաթրճեան եզրափակելով խորհրդաժողովը կարեւորեց մատուցած սերունդի հայերէն լեզուի հանդէպ հե-



տաքրքրութիւն յառաջացնելու կարեւորութիւնը եւ ըսաւ որ ի նպաստ Հայ Դատին պէտք է աշխատին բո-



ղովի կազմակերպման նպատակն է իրագել դարձնել երիտասարդութիւնը Հայ Դատին, անոր յանձնախումբերուն աշխատանքին, դիմագրաւած մարտահրաւերներուն

պատասխանատու Կիրօ Մանոյեան: Մանոյեան անդրադարձաւ Հայ Դատի ծագումին, սկզբնական շրջանի եւ ներկայի աշխատանքներուն, խոչընդոտներուն, կարեւորեց



«Երկիր Մետիա» պատկերասփիռային ընկերութեան լրատուական եւ հասարակական-քաղաքական

լրո միութիւնները անկախ իրենց ընդթէն մշակութային, մարզական, կրօնական կամ քաղաքական: Հայ



եւ քննարկել անոնց յաղթահարման մէջ երիտասարդութեան դերակատարութիւնը:

Խորհրդաժողովին կը մասնակցէին հետեւեալ միութիւններուն ներկայացուցիչները՝ Ազգ. Քարէն Եփփէ Ծեմարանի Շրջ. Միութեան,

Հայ Դատի գրասենակներու եւ յանձնախումբերու աշխատանքը, նաեւ բացատրեց հայ դատի եութիւնը, նպատակներն ու պահանջները:

Բ- «Հայ Դատն ու Միջազգային Օրէնքը»:

հաղորդումներու նախկին տնօրէն՝ Գեղամ Մանուկեան:

Գեղամ Մանուկեան խօսեցաւ զանգուածային լրատումիջոցներու կարեւորութեան մասին հայ դատի աշխատանքներու ծիրէն ներս, նաեւ շեշտեց օտարալեզու մամուլին մէջ թղթակից ունենալու կարեւորութիւնը:

Ապա հալէպահայ միութիւն-

դատը կը պատկանի բոլոր հայերուն:

Խօսուեցաւ Հայ Դատի աշխատանքներուն մէջ միութիւններուն, երիտասարդութեան եւ լրատումիջոցներու դերին շուրջ: Տեղի ունեցան քննարկումներ եւ ներկայացուցան առաջարկներ:

Խորհրդաժողովը փակուեցաւ Հայաստանի Հանրապետութեան քայլերով: